

Ս Ի Ռ Ա Ն

Ա Մ Ս Ա Գ Ի Ր

ԿՐՈՆԱԿԱՆ - ԳՐԱԿԱՆ - ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՊՐԵՍՈՒՆԱԿԱՆ ՀՐԱՄԱՐԱՆԱԼԻՔԻ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀԱՅ ՊԱՏՐԻԱՐքՈՒԹԵԱՆ

Ն Ո Ր Ծ Ր Ձ Ա Ն

ԺԲ. ՏԱՐԻ 1938



ՏՊԱՐԱՆ ՍՐԲՈՑ ՅԱԿՈԲԵԱՆՑ

ԵՐՈՒՍԱՂԵՄ

Ս Ի Ռ Ա

ԺԲ. ՏԱՐԻ — ՆՈՐ ՇՐՋԱՆ

1938

♦ ՕԳՈՍՏՈՍ ♦

ԹԻՒ 8

ԽՄԲԱԳԻՐԱԿԱՆ

ՆՈՐ ՏՈՄԱՐԻ ՀԱՐՑ

Եկեղեցական Բարեկարգութեան ծրագրին մէջ առաջիններու զիծին վրայ չի կրնար դրուիլ անշուշտ այս հարցը, քանի որ իր կարեւորութիւնը ոչ վարդապետական եւ ոչ բարոյական երես չ'ունի, եւ առ առաւելին երկրորդական աստիճանի եկեղեցագիտական արժէք մը կը ներկայացնէ:

Բուն ինդիքը, Հին եւ նոր կամ Յուլիեան եւ Գրիգորեան Տոմարներու Հարց, ծնունդ առաւ Ժ. Դարու երրորդ քառորդին, երբ, Հինին զիտական անձշութիւնները հաստատուած ըլլարով, Լիլիոն՝ Կյալիոս եւ Սերետոս զիտուններուն կողմէ նոր մը պատրաստուեցաւ աստղաբաշխական գննութեանց համեմատ, զիտնականապէս շատ աւելի կատարեալ զործ մը անշուշտ, եւ Հոռովմայ Գրիգոր Ժ. Պապին (1573—1585) օրով եւ հրամանաւ կիրառութեան դրուեցաւ, այդ պատճառաւ եւս կոչուելով Գրիգորեան Տոմար:

Որովհետեւ այն ատեն Արեւելեայք որ եւ է Կերպով չուզեցին շահազգրուուիլ այս նորութեամբ, հարցը սահմանափակուեցաւ Արեւմտեան քրիստոնեայ ազգերուն մէջ միայն, Անսնք ալ, սակայն, անմիջապէս եւ միահաղոյն չընդունեցին զայն, ամենէն առաջ Հոռովմի ամենէն հաւատարիմ ազգերը որդեպեցին զայն, եւ յետոյ, յաջորդաբար, միւսները, ու ամենէն վերջը, Ժ. Դարուն, Անկիքան եկեղեցին:

Խնդրոյն՝ մեր այս յօդուածաշաբարքին տեսակէտէն մօտենալէ առաջ սահկայն, աւելորդ ճնկատուի թերեւս բացատրական հակիրճ նօթ մը դնել հօս, հարցը իր էւոթեանը մէջ ճանչնալու համար. այս պատճառաւ յաջորդ տողերուն մէջ յտուած կը բերենք ինչ որ նոյն նիւթին վերաբերմամբ տարիներ առաջ մեր կողմէ դարձեալ զրուած էր այլուր:

Յուլիեան Տոմարը, կամ Հին Տոմարը, որ Յուլիոս Կեսարի օրով զործադրութեան բնորունուած էր Քրիստոս 45 տարի առաջ, յաջորդելով Հոռոմւյեան Տոմարին, տարին կը հաշուէր 365 եւ մէկ քառորդ օր, կամ երեք տարի յաջորդաբար 365՝ և չորրորդ տարին 366 օր։ Այս հաշուումը աստղաբաշխօրէն եւ կատարելապէս ճիշդ չէր սակայն, զի խակապէս տարին ոչ թէ 365 եւ մէկ քառորդ օր էր, այլ տասնումէկուկէս վայրեկան պակաս։ Արդ, տարեկան 11,

30 վայրկեանի յընթացս դարերու այսպէս աւելի հաշուումէն, 900 տարիներու միջոցին եօթը օրերու միալ մը զոյացած էր, այնպէս որ, 1582ին, աստղաբաշխական տարւոյն եւ տոմարականին միջեւ տասն օրերու տարրերութիւն մը առաջ եկած, կամ զարնան զիշերահաւասարը տոմարական հաշուումին միջ տասն օր ետ մնացած էր իրականէն, այսինքն բնականէն: Այդ սխալը ուղղելու համար կարգագրուեցաւ որ նոյն տարին տասը օրերու ոստում մը ընեն եւ Հոկտեմբեր 5ը 15 հաշուեն, եւ ապագայի տարրերութիւններուն առաջքն առնելու համար գարավերջի տարիներու նահանջները զեղչուին, այսինքն սովորական տարիներու պէս 365 օր ունենան, ի բաց առեալ իւրաքանչիւր չորրորդ դարավերջը:

Հին Տոմարը այդ որոշումը չընդունելով՝ 1582ին տասն օր տարրերութիւն ունեցաւ, իսկ զիշերոյիշեալ նահանջներու զեղչերը չընելով, 1700ին տարրերութիւնն եղաւ 11 օր, 1800ին 12 եւ 1900ին ալ 13 օր: Այս տարրերութիւնը 2100 թուականին պիտի ըլլար 14 օր, եթէ Տոմարներու միացման զադափարը չիրագործուէր տակաւին:

Պէտք է աւելիցնել, սակայն թէ նոր Տոմարին զիտական ճշգութիւնն ալ կատարեալ չէ բոլորովին, և մանրերորդական անձգութեան մը գումարը 4050 տարուան մէջ մէկ օրուան տարրերութեան սխալը պիտի արտադրէ իր ժամանակին:

Երկու տոմարներուն տարրերութեան արդիւնքը ուշազրաւ կը դառնար Զատկի տօնին պատճառաւ մասնաւրապէս: Բայտ նիկիոյ ժողովին կանոններուն, Զատկի տօնը պէտք էր կատարել գարնան զիշերահաւասարէն (Մարտ 21) զերջ եկող լուսնի լրումին յաջորդող առաջին կիրակիին: Հին Տոմարը զիշերահաւասարը կը կապէր տոմարական Մարտ 21ին, իսկ նորը՝ աստղաբաշխականին կը հետեւէր: այնպէս որ Հինին Մարտ 21ին առաջ կատարուած կ'ըլլար արդէն, բուն այսինքն բնական զիշերահաւասարը: Եթէ պատահէր որ լուսնի լրումը աեղի ունենար տոմարական եւ աստղաբաշխական զիշերահաւասարներու տարրերութենէն օր մը միայն ետքը եւ յաջորդող առաջին կիրակիին օր մը միայն առաջ, Հին եւ նոր Տոմարներուն համար նոյն օրը կը կատարուէր Զատիկլը: իսկ լուսնի լրումը որքան ուշ եւ յաջորդող առաջին կիրակիին եւս որչափ առաջ աեղի ունենար, նոյնքան աւելի կ'ըլլար երկու տոմարներուն Զատիկիներուն հեռաւորութիւնը: Եւ որովհետեւ Զատիկին է առանցքը շարժական տօներու խումբին, այս պատճառաւ անոր հետ կը տեղափոխուին բոլոր այդ տօները:

Նոր եւ Հին Տոմարներու այս ինդիրը շատոնց պիտի կարգագրուած ըլլար, եթէ ատոր արգելք եղած չըլլային զիխաւորաբար քաղաքական եւ պատիկ չափով մը նաեւ եկեղեցական պատճառներ: Եւ ճիշդ այդ պատճառներուն, մասնաւրապէս քաղաքական պատճառներուն բարձուած համարուելովն էր որ Մեծ Պատերազմէն զերջ հարցը այժմէութիւն ստացաւ Արեւելեան Եկեղեցիներուն համար:

Քիչ մը աւելի պարզենք այս մասին մեր միաբը: Հին Տոմարը աւելի կանուխ պիտի չնջուած լինէր Որթոտոքս Յոյն եկեղեցիին եւ իրեն հետեւո-

դութեամբ միւսներուն մօտ եւ նորը ընդունուած լինէր ամէնքէն, եթէ Ռուսիոյ Զարական ուժիմը այդ ընդունելութեան մէջ արեւմտեան ազդեցուաթեանց ճամբայ մը տեսնելու ակարամութենէն տարուած չլինէր. Ու Հայ Եկեղեցին եւս վաղուց պիտի ընդունած լինէր նորը, եթէ մէկ կողմէն Էլմիածնի մէջ զզացուէր Զարական քաղաքականութեան հանդէպ նկատութեառ հարկը, եւ եթէ միւս կողմէ Պոլսոյ մէջ նոյնպէս անհրաժեշտ չհամարուէր ըզգուշաւորութեան պէտքը հանդէպ Օսմ. կառավարութեան, որ, վերջապէս հաշտ աշքով չէր կրնար դիտել որ եւ է նորութիւն, զոր իր հպատակ քրիստոնեաները կ'ընդունէին Արեւմտաքէն: Մնաց որ ոչ միայն Զարական կառավարութիւնը քաղաքական տարիի իր հաշշւը Հին Տոմարին համեմատ կ'ընէր, այլ նաև Յամանեանը, որ Եկեւմտականի տեղ ընդունած էր քրիստոնէական թուականը, կը հետեւէր նոյնպէս Հինին: Եւ ասիկա անշուշտ դժուարութեանց ամէնէն լուրջ կողմն էր:

Սա եւս ստոյգ է դարձեալ որ եթէ Եկեղեցական իշխանութենէ մը եւ կած լինէր Տոմարական միութեան առաջարկը կամ հրահանդ մը, զործը հաւանաբար պիտի բաղմէր կարեւոր դժուարութեանց, տրուած ըլլալով Եկեղեցական իշխանութեանց միմեանց վերաբերմամբ ոչ այնքան կամ ոչ միշտ թոյլատու ընթացքը, եւ արուած ըլլարով մանաւանդ այն հանգամանքը որ զուտ զիտական կամ կարգապահական ինդրոց մէջ իսկ նախաձեռնող եղած լինելու իրողութիւնը յետոյ գերազանութեան փաստ նկատել տալու միտումը իրական բան մը եղած է Եկեղեցական իշխանութիւններէն ոմանց մօտ:

Այս բոլոր պատճառներով, Մեծ Պատրիարքմէն անմիջապէս յետոյ Հարցը նորոգուեցաւ զրեթէ ինքնաբերաբար: Երբ Զարականին յաջորդող Ռուսական Պատութիւնը ընդունեց նոր Տոմարը, 1922ին Առուաց Պատրիարքը եւս ընդունեց զայն. իրեն հետեւեցաւ նոյնպէս Վրաց Եկեղեցին: Յայտ միջոցին էր որ Կ. Պոլսոյ Յոյն Պատրիարքը, Մելիթէոս, ազատախոն եւ նորութեանց հետամուտ զուկ մը, փութաց ընդ առաջ: Յունաստանի մէջ եւս համակրութիւն գտաւ նորութիւնը, ինչպէս, կարծենք, Եռկուստակոյ եւ Ռումանիոյ մէջ. բայց միւս Պատրիարքական Աթոռները, Աղեքսանդրիա, Անտիոք եւ Երուսաղէմ, մացին վերապահ, ու Մելիթէոս ինքն էր որ Աղեքսանդրիոյ մէջ արձարծեց զայն յետոյ, երբ Կ. Պոլսէ հեռանալէն վերջ ընարուեցաւ Պատրիարք Աղեքսանդրիոյ Աթոռին:

Բայց Յոյն Եկեղեցւոյ այն մասերուն մէջ ալ որոնք համակրութիւն ցոյց տուած էին նոր Տոմարին, կարելի չեղաւ ամբողջապէս ընդունիլ զայն: Չ'ուղեցին, աւելի ճիշդ պիտի լինէր ըսել՝ չկարողացան Զատիկը, եւ հետեւաբար իր շրջանն ալ, զէթ ամենէն անձկագոյն պարունակին մէջ, դնել ըստ նոր Տոմարի: «Զատիկի օրը նիկիոյ Տիեզերականը սահմանեց. Տիեզերական մը միայն պէտք է օրինադրէ անոր փոփոխութիւնը» պատճառաբանութեամբ մացին կէս ընդունուածի ճեւին մէջ, որ Տոմարը բարեկարգելէ աւելի՝ խառնավրեալ եւ երկակենցաղ կերպի մը կը վերածէր զայն. այսինքն՝ զիտական բնոյթ ունեցող հարցի մը վրայ գաւանաբանական տեսակիէտ նայելու մտայնութիւն:

Խնդրոյն՝ Յունական Եկեղեցւոյ մէջ ստացած այս շփոթ վիճակին պատճառաւ էր հետեւաբար որ Արեւելեան միւս փոքր Եկեղեցիները — Ասորականը,

Ղպտականը եւ Եթովպականը — որոնք սկիզբէն կարծես կասկածանքով նայած էին գործին, յետոյ եւս որ եւ է քայլ չառին դէպի նորը, եւ ցարդ անշարժ կը մնան Հինին մէջ :

Անդին, Ծուսաց Եկեղեցին, որ, ինչպէս տեսանք, շտապեր էր 1922ին ընդունիլ նոր Տոմարը, գեռ տարին չբոլորած՝ հարկադրուեցաւ նահանջել դէպի Հինը, այսինքն յետո կոչեց Պատրիարքական հրամանազրով կատարուած տնօրինութիւնը, եւ իրեն հետեւեցաւ Վրացականը. պատմառը՝ ժողովուրդին բուռն պահանջն էր եղած, եւ հաւանաբար նաեւ, ինչպէս կը դիտէ Զեկուցումը, Յունական Եկեղեցիի հեռաւոր ազգեցութիւնը :

Այս է ահա Տոմարական Հարցին՝ Արևելեան Եկեղեցիներու մէջ ստացած և այժմ ունեցած վիճակին պատկերը. Կ. Պոլսոյ և Աղեքսանդրիոյ Աթոռները, Ելլադա կամ արդի Յունաստանը, և Պալքանեան մէկ կամ երկու Եկեղեցիներ կիսով չափ ընդունած են նորը, Անտիոքի և Երուսաղէմի Աթոռները, Ծուսաց և Վրաց Եկեղեցիները, Ասորականը, Ղպտականը, Եթովպականը ամբողջովին յարած կը մնան Հինին :

Մեր մէջ, հարցը սկզբնաւորուեցաւ եւ իր ընթացքը կատարեց հետեւ-եալ կերպով. Էջմիածին, քիչ մը աճապարանքով, այսինքն հակառակ իր սովորութեան՝ առանց կիլիկիոյ, Երուսաղէմի եւ Կ. Պոլսոյ Աթոռներուն եւս կարծիքը նախապէս հարցընելու, խակոյն հետեւեցաւ Ծուսական Եկեղեցւոյ շարժումին. Բայց Գէորգ Ե. ի կողմէ 1923 նոյեմ. Թի կոնդակը հազիւ արձակուած, պատահեցաւ Ծուսական Եկեղեցւոյ նահանջը. Մայր Աթոռը մատնուեցաւ կնճռուա դրութեան. Էջմիածին չի նահանջեց. Ինքը մնաց նորին յարած. բայց, ինչպէս կը դիտէ Զեկուցումը, Համամիութենական սահմաններու Թեմերուն մէջ, ուր հայ ժողովուրդը ուսւ եւ վրացի ժողովուրդներու հետ սերտօրէն կապուած էր սովորյթներով, ընտանեկան, վաճառականական եւ այլ հիմունքներով, եւ սովոր էր Եկեղեցական տօները միասին կատարել, նոր Տոմարի գործածութեան տնօրինութիւնը ջերմ ընդունելութեան չնանդիպեցաւ. ու դժգունութիւնը աւելի զգալի դարձաւ Զատկի տօնին, զոր ամէնքը առաջ սովոր էին միասին կատարել, իսկ այժմ սահպուած պիտի լինէին անջատ տօնել :

Գալով Սփիւռքին, Հայրապետական կոնդակը ամէն տեղ գաղափարապէս չերմ ընդունելութիւն գտաւ, նոյնպէս զործադրութիւնը, բացի բուն յունական երկիրներէ եւ այն վայրերէն ուր Արթոսուքս Եկեղեցւոյ ազգեցութիւնը գերակիո է, գոհացուցիչ եղաւ, ինչպէս Կ. Պոլսո, Եղիպառ, Սիւրիոյ եւ Լիբանանի կիլիկիան Թեմերը, Իրազ, Իրան, Հնդկաստան, Ամերիկայ եւային: Բացառիկներուն մէջ ամենէն ուշագրաւն է անշուշտ Երուսաղէմի Հայ Պատրիարքութեան Աթոռը, որ չկրցաւ և պիտի չկարենայ դաւանական բնոյթ չունեցող ինդրոյ մը համար տափապներու մատնել Ա. Տեղեաց իրաւակցութեան իր գոյավիճակը. այս պատճառաւ, Հոգելոյս Դուրեան Պատրիարքի օրէն ցարդ կը շարունակէ հետեւիլ Հին Տոմարին:

Զեկուցումը, որ իր ներկայացուցած բոլոր խնդիրներուն եւ հարցերուն առթիւ իր կողմէ թելադրութիւններ կ'ընէ, այս հարցին առթիւ կը լոէ, բաւա-

կանալով միայն զայն իր ներկայ վիճակին մէջ յանձնել Ազգային-Եկեղեցական ապագայ ժողովին ուշադրութեանը :

Դժուար էր արդարն տարբեր կերպով, այսինքն վճռականօրէն մօտենալ խնդրին : Հարցեր կան, զորս ժամանակը միայն կրնայ լուծել, ու Ցումարական Հարցը առանցմէ է : Լաւագրին էր անշուշտ սկիզբէն շտագած չըլլալ եւ մնալ Հինին մէջ . բայց հարկադրիչ հանգամանքներ, որոնց ցոյց տուած անհաժեշտութիւնը այսօր դժուար է այլ եւս յիշել, անխուսափելի դարձուցած էին այն առեն եղած մնօրինութիւնը : Զատիկը իրական կամ տումարական լուսնի լրումին կապելու եւ բոլոր տօները քանի մը եօթնեակ առաջ կամ վերջը կատարելու պարագան որ եւ է առընչութիւն չունի քրիստոնէական հաւատքին հետ . ու չմոռնանք նոյն ատեն որ, ինչպէս վերեւ մատնանշուեցաւ, նոր Ցումարն ալ, հակառակ Հինին վրայ ունեցած զիտական մեծագոյն առաւելութեանց, ինքն ալ բոլորովին ճիշդ չէ եւ չի կրնար ըլլալ, քանի որ ժամանակին բուն կշիռը եւ չափը կը խուսափին մարդկային հաշուղութեան ամենէն նուրը ճըշդրութելէն :

Այնպէս որ եթէ ապագային, երջանիկ օր մը, գումարուած Ազգային Եկեղեցական ժողովը սահմանադրէ Հինին դառնալ վերստին, մենք ոչ կորանք պիտի համարինք զայն աղջային արժանապատութեան համար եւ ոչ խոճանարութիւն որ եւ է պատճառաւ :

* * *

ԿՐՈՆԱԿԱՆ

ԱՍՏՈՒԾՈՅ ԱՀՈՎԸ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒԱԾ ՄՐԲՈՒԹԻՒՆԸ

(Վերափոխման Ուրօէի Կիր.) (Բ. Կունք. Զ. 16-է. 1)

Քրիստոնեայ ծնած, քրիստոնէութեան կնիքը մկրտութեամբ ընդունած և կամ հաւատաքը և համոզումով քրիստոնեայ եղած լինելու իրողութիւնն իսկ մարգան ընութեան մէջ կը գնէ արդէն սրբութեան ըստ վիզր մը՝ իրեն պարզեւ աստուածային : Բայց սկզբնաւորուած այդ վիճակը շարունակելը այսինքն զայն զարգացնելը և կատարեալ դարձնելը (= կատարել) քրիստոնէին իր անձնական պարտականութիւնն է այլևս :

Արդ, Աստուծմէ իր մէջ սկսուած այդ գործը ինքը յասաջ տանելով՝ քրիստոնեան գործակից եղած կ'ըլլայ Աստուծոյ . ու առաքեալը աստուածային այդ գործակից

թեան գաղափարին հանդէպ պատկառ մընալու կեցուածքն է որ այս համարներուն մէջ կը կոչէ առաջ Աստուծոյն : Իր տեսութիւնն է ուրեմն թէ՝ որպէսզի մեր կեանքին անխափան յարատեութեամբ իրաւանանայ հոգով սրբագործութիւնը, պէտք է երկիւզաւութեամբ ի մտի ունենանք մըշտ Աստուծոյ գործակիցները, կամ, առ նուազն՝ ըստ ոմանց, գործաւորները եղած լինենուս ճշմարտութիւնը, և ըստ այնմ վարենք մեր կեանքը :

Այդպէս ընելու, այսինքն սրբութեամբ պարի և գործել կարենալու համար, անհրաժեշտ է ամէն քանի առաջ և աւելի՝ դիտնալ ընտրել իր ընկերը : Ինչպէս տարասեա լծկաններուն (Բ. Օր. ԽԲ. 10) անհամաձայն շարժումներէն կրնայ կոտրիչ սայլը, նոյնպէս տարամէա հոդիներու զուգակցութենէն կրնայ խանգարիչ ծառայութեան գործը :

Եթէ խնդիրը նիւթական կամ նոյն իսկ սոսկ ընկերային յարաբերութեանց վրայ լինէր, թերեւ այնքան մտահոգիչ չըլլար կտանգը . զի այդ կարգի տարբերութիւն-

ները, այսինքն խառնուածքի, սովորութեանց, բարքի, գաղափարներու և նոյն իսկ նկարագրի աննմանութիւնները, յաճախ պատահական են և մակերեսային, և կրնան գարմանուիլ ժամանակի ընթացքին կամ բարի ազգեցութեանց ներգործութեամբ. ահաւորը՝ հոգւոյ և խղճմտանքի, այսինքն անձին էութեան խորքը կազմող վիճակներուն անհամերաշխութիւնն է, որ Առաքելին լցուին մէջ՝ արգարութեան և անօրէնութեան, լոյսին եւ խաւարին, Քրիստոսի և Քելիարի, հաւատացեալին և անհաւատին, տաճարին և մեհեանին հաւագրութեան պատկերներով կը բացատրուի:

Հարցը, ներելի է ըսել, կանքի տարբերութեան վրայ ևս չէ բնաւ, զի քրիստոնէական ողջմութիւնը չ'արտօներ զմեզ յուսահատ լինել օտարակրօնին ի վերջոյ ի լոյս Աւետարանի դարձն մասին: Խնչ որ զգուշանալի է և պէտք է յաւէտ լինի առարկայ խորշանքի՝ պատկանուած մաքի և քայլքյուած խոճի այն անբարոյութիւնն է, որ գնայուն դիակի մը կը վերածէ հոգին մարդուն մէջ: Մյուպիտիներուն համար է որ նոր Տնտեսութեան և Շնորհաց պատկանողները պիտի հասկան մարգարէին խօսքը. «Պիլծերուն մի՛ մօտենաք. ելէք, զատուեցէք, հեռացէք աննոնցմէ»: Անոնց է որ կ'ակնարիք Աւետարանը, երբ կ'ըսէ թէ Սուրբ Հոգինը գէմ հայոցողները չեն կընար գանին թողութիւն:

Ոչ միայն ժամանակի ընդունայն վատանում, այլ նաև փրկութեան և բարոյականի տեսակէտով աղէտք է անոնց ընկերակցութիւնը: Ծշմարիս քրիստոնեան հեռու պէտք է պահէ ինքզինքը անոնց վարակիչ ազգեցութենէն, որպէսզի կարենայ իր անձը ընկերանար, բնակարան կենդանի Աստուածոյ, որպէսզի կարենայ իր մէջ ունենալ օրհնուած կեանքի մը այն սրբութիւնը, ուր միայն կրնայ լոսուիլ խոճի խորութիւններէն առ Աստուած բարձրացած ճիչ մը. «Աբրա, Հայր», եւ արձագանքը երկնային բարձունքներէ իջած ձային մը. «Ելէց ձեզ ի Հայր»:

Աստուած ային գործակցութեան գիտակցութիւնը առաջ բարյականի աշրիւր կը գառնայ այն հոգիներուն մէջ միայն, ուր աստուածայինին երկիւած զգացումը հոգւոյ և մարմնոյ պղծութիւններէ կրնայ սրբէ պիտին ու միտքը:

ՄԽԻԹԱՐՈՒԹԻՒՆ՝ ՄԽԻԹԱՐՈՒԹԵԱՄԲ

(Գ. Վիր. զիկի Վերափախման) (Բ. Կորնը. Ա. 1-12)

Բազմաթիւ են կերպերը որոնցմով մարդիկ կ'ուզեն միթթարուիլ՝ իրենց վլիշտին, տրմութեան և տառապանքն մէջ: Կառելի է ըսել. որքան մարդիկ նոյնքան սփոփուելու եղանակները, Սովորութեան կամ դաստիարակութեան, խառնուածքի կամ բարքի, նկարագրի կամ մտայնութեան խնդիր պարզապէս: Մէկը կը փնտէ իր միխիթարութիւնը կփտական ուսումնասիրութեանց, ուրիշ մը՝ մտածական խոկութեարուն, սմանք մոռացումին կամ անտարբերութեան, շատեր պիրկ աշխատանքին կամ հերկն գործունէութեան, այս ոք գերադոյն կամքի մը լիուլի համակերպութեան, այն ոք կեանքի խորհուրդին տրուած փիլիսոփայական մեկնութեան մը մէջ: Ու քիչ են անոնք որ կրնան կամ կ'ուզեն զայն փընտուել հանուի աւելի կը գտնուի ան: Միխիթարութիւնը միխիթարութեան մէջ որոնելու, կամ միխիթարելով միխիթարուելու կերպին՝ որ քրիստոնէական հոգին երկնած ամենէն բարերար սկզբունքներէն մըն է, շերմ ընդունելութեամբ չէ՝ որ ընդ առաջ կը վագէ աշխարհի համարակ բարոյականը: Եւ սուկայն, շատ երկար և տաժանելի փորձառութիւններու պէտք մարդ հասկնալու համար թէ չկայ հոգին համար աւելի երանական զգացում մը քան այն զոր մատուցուած միխիթարութեամբ ստացուած միխիթարութիւնը կ'առթէ իրին: Միւս ամէնը, փերե ակնակուուած մընխիթարութեան բոլոր կերպերը, չյշատակուած բազմաթիւ ուրիշներն ալ իրենց հետ, ամէնքն ալ աւելի կամ նուազ կարճատեն կամ վարկարազի, ըստ պարագային. մինչ այս միւսը, որ իր սիրափին ուրիշի մը սիրափին մէջ լիցուիլն է, և հակագարձար, տեսական է և ներոյժ, ոչ այլ ինչ լինելով ըստ ինքեան եթէ ոչ հոգին առումը նոյն իսկ, թէ՝ անոր որ կ'ընդունի և թէ անոր մանաւանդ որ կուտայ զայն: Ու այգէս է արդարե. այդ կերպով գոյացած միխիթարութիւնը գերազանց է իսակապէս և անանցական, որովհետեւ ծնունդն

է ճշմարտապէս կրօնական հոգեվիճակի մը: Ոչ նկատում կայ անոր մէջ և ո՞չ պայտմանադրականութիւն: Ասո՞ր համար է որ բարի սիրով երջանիկ կը զգայ ինքվինքը ոչ միայն բարեկամի մը այլ նաև՝ ու աւելի՝ թշնամիկ մը տառապանքը ամոքած ատեն:

Կրօնական է ան, բայց ժամաւանդ քըլը իրատոնէական, որովհետեւ, ինչպէս առաջեալը այնքան յատակօրէն կը բացատրէ իր այս հասուածին մէջ, Աստուծոյ զգաղափարն է անոր աղբիւրը: Ծիսուսով մէզի ճանչցուած Աստուածը և երկնաւոր Հայրը (= Աստուած և Հայր Եթառն մերոյ Եխուսուսի Քրիստոսի), զութի և սփոփանքի ծնողն ու բաշխողն է (= Հայր զթութեանց և Աստուած ամենայն միմիթարութեանց): ան է որ կը միմիթարէ զետէ բրուժատերուն մէջ, ու կը միմիթարէ, ոչ միայն մեղմած ըլլալու համար մեր տառապանքը, այլ որպէսզի մենք ևս միմիթարենք ուրիշները իրենց տրամութեանց մէջ: Միմիթարութիւնք, քըլը իրատոնէական լըմբունումով, աստուածուասոյց և գործնական առաքինութիւնն մըն է. անհուն բարութենէն մէզի փոխանցուած լոյս մը, զոր պէտք չէ գրուանի տակ պահենք:

Թոյլ կուտայ Աստուած որ չարչարուի մարդու, ոչ թէ տանջելու համար մեր պատժապարա անձը, այլ խրատելու և կրթելու համար մեր հոգին՝ բարին: Վիշտի մէն մի հարուած որ կ'իջնէ մեր վրայ՝ կունինի զարկուածքն է մեր սրտի սալին վրայ, պողպատելու համար մեր կամքին մետաղը, զօրացնելու համար սէրը, որ օրէնքն է կեանքին: Թոյլ կուտայ որ կ'շտակինք, որպէսզի հասկնանք կեանքը, հսկնանք ուրիշներուն տառապանքը ու կարենանք ամոքել զայն: Մեր տառապանքը, ինքնին, յաճախ ուրիշին միմիթարութիւնն է. վանդի, ստէպ կը տառապանքը, զիտութեամբ կամ յանգէտո, փոխան ալլոց, այսինքն արդիկելու համար ուրիշներուն տառապանքը, ու ասիկա միմիթարութեան տարբեր և քաղցրագոյն մէկ կերպն է, թէ անոնց համար՝ որոնք կը միմիթարուին այդ կերպով, և թէ մէզի համար տառւելապէս:

Աստուածային է չարչարունքը. ու այս պատճառեա՝ աստուածօրէն միմիթարիչ: Որչափ աւելի չարչարունք ըստ օրինակի Քրիստոսի, այսինքն ճշմարտութեան եւ

արդարութեան, և ընկերային սիրոյն համար, այնքան աւելի պիտի իրաւունք ունենանք միմիթարուելու անձնապէս, և պարտականութիւն՝ միմիթարելու ուրիշները, անոնք որ մեզի պէս՝ քաջութեամբ և համբերութեամբ կը տոկան համոզումով և զիտակցութեամբ կրուած չարչարանքներուն և Հաստատունք պէտք է ըլլայ այս մասին ամէնուս յօյը՝ թէ Քրիստոսի չարչարանքներուն կցորդ եղողը հազորդ պիտի լինի նաև անոր փառքին, այսինքն անվախճան միմիթարութեան:

Աւետարանով աշխարհի քարոզուած քարյականին անմահ սկզբունքներն են ասոնք, զորս չի ճանչցաւ բնաւ հնութիւնը: նախաքրիստոնէական իմաստութիւնը, ուրեա՞ւ և համբերեց քարացցումնն ըստորոշանքնը քամացամէրը, և անոր խորհրդանշանն էր նիորէն, իր վիշտին մէջ վիմատառած մայրը: «Քրիստոնէական վիշտը, ինչպէս կ'ըսէ էկուլն, անուն է, ինչպէս մարդուն սիրոս ինքնին: նաև կը տառապի. յետոյ, իսունոն, կը տանի յառաջ, լուս, իր ճամքան. կը մասնակցի ան տանջանքին՝ որ կը գրկէ բոլոր ազգերը, ու, գործագին, կուսայ զոյին իր անսահման կարեկցութիւնը»:

Միմիթարուիկ՝ միմիթարելով, միմիթարութիւնը՝ միմիթարութեամբ. ահա՛ Աւետարանը:

Թ. Ե. Գ.

ՃԵՄԱՐԻՏ ՑԱՆՁՆԱՐԱՐԱԳԻՐԸ

(Դ. Կիր. զինի Վերափոխման) (Բ. Կորնք. Բ. 12-Գ. 3)

Անձի մը ունեցած արժանիքը հաստատելու կամ չունեցածին հաւտացնելու նըսպատակով տրուած զիրերը կամ աւելորդ են ստէպ, կամ մ առ նուազն միսասակար, ու զիրենք տուողին մէջ միամտութեան կամ անբարեմտութեան՝ իսկ ստացողին մէջ անինքնավստահութեան կամ նենդամտութեան թերութիւնը կը մատնանշեն միշտ անոնք:

Բացըրոշ արժանիքը պէտք չունի անձնական վկայութեան, երբ կայ արդէն պաշտօնականը, որ ո՞չ թէ գրուատիք, այլ ըս-

տուգուած զիճակի մը ներկայացումը միայն պէտք է լինի: Խսկ անարժանութիւնը քողարկելու ճիգը ամենէն անուղիղ ընթացքն է, զոր ոչ ոք պէտք է թողարտէ ինքը լինին՝ ինը հանրային բարւոյն նկատումովը գէթ:

Այս թերութիւնը, ներկայի բարքերուն մէջ ուշագրաւորէն սօվորական, կ'երեխ թէ շատ աւելի գոյութիւն ունէր ի հնումն ևս, և մուտք գործած էր նոյնիսկ առաջին քրիստոնէայ հանարակութեան կեանքէն ներս Աստոր է որ կ'ակնարկէ Առաքեալը այս հատուածին մէջ, նուրբ երգիծանքի և սուր դատումի քանի մը տողերով, որոնց մէջ օժտածած հոգիի մը ազնուական գեղեցկութիւնն է որ ի յայտ կուզայ հրաշալի կերպով:

Եղեր էին մարդիկ, աւետարանական քարոզութիւնը առետարական շահագործուաթեան հետ շփոթող միտքեր, որոնց մէջ — իր խսկ բառերով — Աստուծոյ գիտութեան զգացումը պղտորուած էր, ինչպէս կը դարշանուի ամենէն անոյշ մուրումը՝ ապառ կանուած միթողորտի մը մէջէն անցած ատեն. Եղեր էին մարդիկ որոնք, յանձնարարագրերով (= թուլթը ընծայութեան) ոն գացաց, շնացեց էին խառտել Կոռ ընթօնուել եկեղեցին խոսհանութիւնը իր անեկեղծութեանը մասին: Իր միջնին բարոյական նոյնիսկ արատաւորել ձգտող այս արարքին առջև պահելով իր պաղպահիւնը, ինչպէս վայել էր իրեն նման գաղափարաւական գործիք մը, և զսպելով այդ առիթի իր զգացած արդար սրտմտութիւնը, լսել կ'ուղէ պարզապէս. ինքը հարկ չի տեսնել ինքնինքը պաշտպանելու կամ իր ըրածաները գրուատելու, ոչ ալ պէտք կը զգայ իրեն համար յանձնարարագրեր ներկայացնելու իրենց կամուզելու իրենցմէ: Պէտք չունիմ ես ատանկ բաներու. ինձի համար յանձնարարականս իմ խղճու և գործերու մէջն է. «Պուք էք իմ յանձնարարական զիրս, սրտիս մէջ զրուած, ամէնքէն ճանչըցուած և կարդացուած, յանձնարարական՝ զոր ե՞ս եմ զրած, ո՛չ թէ թանաքով՝ այլ կենդանի Աստուծոյ հոգիով, ո՛չ թէ քարքէ՝ այլ սրտի մարմնադէն տախտակներու վրայ»:

Կորնթացոց եկեղեցին գոյութիւնը և զարգացումը, քրիստոնէական հաւատքին և բարյականին կին կեթանուաթեան ամենէն շամբուշ կեգրուներէն այդ մէկուն

մէջ հաստատումն ու յառաջացումը իր սեփական գործը, իր մէկուէս տարուան անգուլ նուիրուամեներուն պառուղն էր. ամէնքը զիսէն զայզ, այդ ճշմարտութիւնը ինքը Քրիստոս էր գրած ինչպէս իր նոյնպէս եւ ամէնուն խղճն մէջ: Պէտք չ'ունէր հետեւարար ուրիշ որ և է յանձնարարագրի:

Զգիմել խիզն և գործերուն փասէն զատ ուրիշ որ և է վկայութեան. ահա՛ միակ կերպը, որով ճշմարտապէս գաղափարական գործիչը կրնայ խաղաղեցնել իր սիրուց և իմ գլուխերս իմ աշակերտներս են կ'ըսէր Պիլթագոր. անմ' կենդանի զիրս՝ իմ կազմակերպած եկեղեցին է» կ'ըսէ Պողոս: Եւ արդարն կենդանի գործն է լաւագյուն և արժանաւոր յանձնարարութիւնը բարի և կարող գործիչն վրայ յարուցուած բանսարկութեանց ընդգէմ: Ո՛չ մէկ բան կըրնայ լուեցնել անոր խօսքը. ոչինչ անոր չափ անառարկելիորէն կրնայ հերքել մութ հողիներէ յերիւրուած զրպարտանքը: Անոնք որ զիտեն և կրնան վերէն նայիլ աշխարհի գործերուն և մարդկային բարոյականութեան վրայ, չեն վրդովուիր բնաւ ոչ ստոր խաղերէ և ոչ չար զաւերէ. աւ կրնառոյց իրենց խեկալին կը շարունակեն անոնք ճամբան, ինչ զահավէժներու եկեղենիրէն և ինչպիսի քարքարուաներու մէջն ալ որ անցնի ան: Կրնան լինել պահեր, ուր ձայները զարդին՝ ուրանալու համար արքար արքանիքը, գործը պիտի պատմէ այն ատեն անոր մասին. վասնզի, աեթէ մարդիկ լուեն, քարերը պիտի խօսին: Յիշողութիւնները կրնան մոռացկոտ զառնալ կամաւ կամ ակամայ. բայց պիտի ման յիշատակաբանները, Պործիչը մտածէ գուցէ թէ ասոնք ալ կրնան յաւերժական ըլլալ: Ատիկա իր փոյթը չէ սակայն բնաւ. զի իր գործունէութեան դրզիչ պատճառն են եղած ո՛չ թէ զնահատուելու կամ յիշուելու այլ երջանիկ լնելու և ըլլալու իրձը միայն: Ու սոսկ այն մտածումը թէ կարողացած է երջանիկ լնել ուրիշները՝ կ'երանկացնէ արգէն զինքնը: Ասոր զգացումովն է որ կը զօրանայ ան անփատ ոգնութեամբ (= ի հաստատութենք) և անկեղծօրէն խօսելու և գործելու, իրեւ Աստուծոմէ րկուած և Աստուծոյ համար ծառայող անձ մը՝ զօրացած ճշմարիս յանձնարարագրով:

ԹԱՆԱՍՏԵՂՄԱԿԱՆ

ԷՇ ԱՌԻՒԾԻՆ ԵՒ ԻՐ ԿՈՐԻՒՆՆԵՐՈՒՆ ԱՌԱԿԸ

(ԵԶԵԿ. ԺՔ. 19)



Ո՞վ էր անոր մայրը. — Առիւծ մը մատակ,
Որ կը բնակէր Յըմաններուն հետ իրեն.
Ու, խոր որչի մը, իր վլշիք փորին տակ
Կուտար երկու կորիւններու ապաւէն:

Առաջիննեկին ան ցոյց տրւաւ ճախ ճամբան՝
Անապատի աւազներուն մէջէն կրակ.
Յեսոյ թէ որոն ի՞նչպէս պէտք էր որ տար ան
Ժանիիններուն և ճանկերուն իր ճարակ:

«Ա՛լ զնա,» ըսաւ ապա, «մարդուն հետ կըռուի՛ր»:
Մօր իրամանին հնազանդելով ձագը հենց,
Մրացաւ յանկարծ: Գիտեն ազգերն անունն իր,
Եւ թէ ո՛րքան խըմեց արիւնն ան իրենց:

Բայց բըռնուեցաւ. մայրն եղիւրին մէջը, լուռ,
Սպասելէ վերջ երկար, մէկալ եղրօն ալ
Օր մ'ըսկըսաւ՝ մազիլներովը իր սուր
Պատրուսելու համար իր որսը՝ դաս տալ:

Յեսոյ ուղղեց զայն դէպի սուերն ու լուրիփին,
Հսաւ անոր. «Գընա՛, ատենն է արդէն»:
Ու բաժն հովին՝ մրացաւ երկրորդն ալ խկոյն,
Արձակելով իր մըռընչինն առջնւէն:

Գազանն ի՞նչպէս էր գինովցած արիւնէն...
Ժողովուրդները կը փախչին ահաբեկ.
Պիտի մարդիկ էզին այս ձագն ալ բըռնե՞ն...
Աշխարհ այստան աւեր տեսած չէր երբեք:

Թըսնամւոյն դէմ միացուցած ուժերնին,
Համաձայնած են ա'լ ամէնն իրարու.
Ու խայծերէն հրապուրուեղով ծուղակին,
Օր մ'անոր մէջ ինկաւ առիւծն ահարկու:

Մանուկ մ'հիմա կըրնայ անլախ, համարձակ,
Անոր վըրայ ժայթել քունն իր այլանեկին:
Խակ էզն անզին, ակընկառոյց, միայնակ,
Զո՞ւր կը սպասէ վերադարձին իր ձազին:

թ.

Comte de PONTAVIESSI De MESSEY

Յ Ո Ւ Դ Ի Թ



Պառկած է Հողեփեռն. ջանը որ կը բնանայ,
Խաւարին է խառնած՝ լըրիկ՝ իր լոյսին բոցն,
Ու Յուդիթ իր գեղին հօղ բրած ըստուերն հոծ՝
Օր զազանը վայրագ իր տողէն չարըննայ:

Թուրը՝ զոր այս համենա հրաւագեղն է բըռնած,
Կ'աւելցնէ իր դէմին վրայ՝ վրսեմ փայլ մ'անհուն,
Ու Տալու համար սիրս անոր, վեհ այդ պահուն,
Սկանչին կ'ըսէ իր հրեւսակը ձայնով ցած:

— Մեռած մ'է, որ սիսի ըսպաննես դուն, Յուդիթ,
Հանդերձանն ըրած են իր մահուան ու փառքիդ՝
Դաւակցած իրարու՝ արդէն բունն ու զինին.

Պէտք չէ որ ենզի վախ ազգէ բնաւ բու գերին.
Քու բեւերդ, անվըտանգ, սիսի զլուխը կըսրեն
Այս մարդուն՝ ոյր աշերդ խըլած են սիրտն արդէն:

թ.

LE MOYNE

ՊԱՏՄԱԿԱՆ

ՍԱՐԳԻՍ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՍԻՒՆԵԱԾ

ՈՒԽՏԱԿՈՐ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՈՒ ՆԱՀԱՏԱԿ Ի Ս. ՅԱՐՈՒԹԻՒՆ

— 1261 —

Սիւնեաց Սարգիս Արքեպիսկոպոս, լսու վկայութեան Օրբելեան Ստեփանոս պատմիչին, 1216 թուականին կը կիմմարիկէ նուրավանքին մէջ, Ս. Նախավկային տաճառը և եօթն տարիներու ընթացքին կ'աւարտէ զայն հրաշավան յօրինուած քով։ Նոյն պատմիչը կ'ըսէ նաև որ Սարգիս Արքեպիսկոպոս այս հոյակապ չինարարութենէ վերջ կը ճամարդիք դէպի կիլիկիա Հայոց Հեթում թագաւորի մօտ, որմէ մեծ պատի կ'ընդունի, ժամանակ մը հոն կը մնայ եւ կը զարէ ճնողական կեանք մը, ապա կը մեկի երուսաղէմ յուխտ և յերկպազութիւն Ծիստակի Ս. Գերեզմանին և Աստուածակոյն Ս. Տեղեաց, եւ գոյած է զանկեփն պարզեւ՝ զան որբոյ նախավկային Խենափանի։ Ֆրանկէ մը առած էր այս մասունքը վասնզի նոյն ժամանակ ֆրանկները կը տիրէին Ս. Քաղաքին։ Նոյն մասունքի վրայ արձանագրութիւն մը կար Քըրանկ, յոյն և ասորի գրեռով, որմէ կը հասկըցուէր թէ մասունքը Ս. Նախավկայինն էր. եւ կը դրէ զայն նորագանք, եւ որ կը մնայ նոյն վանքին եկեղեցին մէջ, Պատմիչը գարձաւ կը շարունակէ ու կ'ըսէ թէ նոյն ժամանակ Խորագմենք գրաւեցին երուսաղէմը ֆրանկներէն, և սոսկալի կոտարածներ տուին և Ա. Յարութեան տաճարը արեամբ լիցուցին և երբ երանելի Սարգիս Արքեպիսկոպոս Քիստոսով Ս. Գերեզմանին վրայ իր երեք ընկերներով սալմոնի բարձութեամբ կը պարագէր գլխատեցին և Քրիստոսի Գերեզմանին կափարիչին վրայ արինը թափուեցաւ, և այսպէս մարտիրոսական արեամբ պասակեցաւ ի Քրիստոս Աստուծոյն մերոյ։

Սալահէտիֆին (1169—1193) երուսաղէմի գրաւումէն յետոյ հաստատեց կլուալի թագաւորութիւնը Նեկիպոսի մէջ, բայց անոր յաջորդները տկարացան և չկարող ացան պաշտպանել երուսաղէմը. այդ պատճառաւ

Քէրէկի և Դամասկոսի իսլամ իշխանները գործակցութեամբ Փրանկներուն, գրաւեցին երուսաղէմի, Հարէմ էլ-Շէրիֆը, Տիրերեան Սոկալունը: Միքանկերը, կ'աւելցնէ արար պատմիչ Մաքրիզին, 1360—1442, վերաշննեցին այս քաղաքներուն պարիսպները և բերդերը, տիրացան երուսաղէմի Փուպակի ես-Սամբրային, և կլ-Ազատի մզկիթին վրայ զսնգակներ զետեղեցինու: Բայց կետեւեալ տարին այս գէպքը վերջ կը գտնէ սոսկալի հարուածներու տակ հարիզմանց որ փախուստ տուին աղջնէն՝ այն Մոնկուներուն՝ որ Նէմմէտափին Սուլթանին միջնաւ եգիպտոսի օգնութեան կոչուեցան: «Եարիզմեանք յարձակեցան Երուսաղէմի վրայ, որէ անցուցին այն բոլոր քրիստոնեաները որ հոն կը բնակէին, սպաննեցին քաղմաթիւ այլիներ, գերի վարեցին կիները և տղաքը, աւելեցին այն սուրբ նուիրական վայրերը որոնք կը գտնուէին Ս. Յարութեան տաճարին մէջ, կործանեցին քրիստոնէից գերեզմանները եւ այրեցին մեռելոց սոսկերութիւն (Jerusalem Nouvelle, Բ. Կատոր, էջ 977, PP. H. V. et M. A.): Խարիզմեանք թաթար վաշկատուն բազմութիւն մէին, որոնք հետուներէ գալով արշաւեցին Երուսաղէմ եւ մեծ կոտորած մը տուին քրիստոնէից եւ այդ ժամանակ ըստ Օրբելեան պատմիչին, Սարգիս Արքեպիսկոպոս Սիւնեաց եւ անոր երեք ընկերները նահատակուեցան Ս. Յարութեան տաճարին Քրիստոսի Ս. Գերեզմանի կափարիչին վրայ սաղմոսերգութեան պահուն:

Այժմ քանի մը ծանօթութիւններ պիտի տանք Սարգիս Արքեպիսկոպոսի արդիւնաբար գործունէութեան և նորագանքի^(*) պայ-

(*) Նորագանքը կը գտնուէր Սիւնեաց Ամառու գիւղն մէջ:

Ամառուն փաքրիկ գետակի ձախ ափին հարբարձրացի զաշուի մը վրայ է: Սա իր բարձրացի զաշու արդիւնաբար գործով այժմ կը պատկա-

ծառացման մէջ, հետեւելով Օրբելեան պատմիչն ի ոկղան նորավանքի մօս կար Փողական Հայրապետի անունով եկեղեցի մը, որուն բեմին ներքեցն կը բդիէր ջուր և ձեխ թժշկարար, ըստ աւանդութեան: Ե. Փողական Հայրապետին նշխարները հոն բերուեցան և զետիուեցան, այդ պատճառաւ նոյն տեղին անունը իշուուած է Փոլիսս: Առաջին անվամ 1105ին Ցովհաննէս Եպիսկոպոս մը Գարուից Մահմատ Սուլթանին անձամբ Ֆերման եւ Մեհուուր կ'ստանայ Նորավանից անապատին համար: Յովհաննս Եպիսկոպոս սահմանակիցներէն կը գնէ հողեր և անդաստաններ: Մեծ գործունէութեան մը յիշատակը ձգելով կը գախճանի ՈԴ (1155)ին և կը թաղուի նոռավանքի մօտերը Անոր կը յաջորդէ Տէրը Ստեփանոս Շնորհազարդը որ կոչուած է Փախը. Էլ Մանէ. ան իր Աթոռը կը փոխադրէ և կը բնակի նորավանք. զամազի հին աթոռը տւերեալ էր. մեծ Աթապէկէն Փէրման կ'ստանայ տիտորին հաստատութեան համար: Նման նապէս, ցստ խնդրանաց Մտեփանոս Եպիսկոպոսի, Քրիգոր Կաթողիկոս Պահաւունի Երջաբերական թուղթ մը կը լրիէ և կը գաւերացնէ Նորավանքի սուուր սխմբը իր մետահակներով Ստեփանոս Եպիսկոպոս մեծ գործունէութենէ վերջ կը զախճանի 1216ին և կը թաղուի նորավանքին մէջ, յառաջադրուն հոգալով և եպիսկոպոս ձեռնադրել տալով իր քեռորդին Սարգիս (որ յաջորդեց անոր) և Սարգիս Եպիսկոպոսը դրկց Խւանէ Աթապէկէն պահանջեւու Աւագ խաչը որ ուրիշ երկու խաչերուն հետ գրաւի դրուած էր. երկու խաչերը կը կոչուէին կամարակապ և թիրիթակապ, Հաղպակեանց Վասակ յափշտակած էր այս երկու խաչերը և տարած էր կեչառու վանքը^(*): Սարգիս եպիսկո-

կոպոս Խւանէ Աթապէկէն ստացաւ Աւագ խաչը և հաստատեց նորավանքին մէջ, որուն համար Օրբելեան Լիպարիտ 1000 գանեկան ոսկի ծախսած էր, իր նախկին ժառանգորդ այս կողմերուն, Քանի մը տարի յետոյ մեծ վէճ մը ծագեցաւ այս Խաչին նկատմամբ, Սիւնեաց Եպիսկոպոս ու Եփան երկիրէ կելուն պատճառաւ, վասն զի Տէր Ցովհաննէս, Ստեփանոս Եպիսկոպոսի Կորիզորորդին, որուն վիճակից այս Տաթեւը^(*), իր հնատ տանել կ'ուզէր նոյն Խւագ խաչը, այս պատճառաւ զիմում եղաւ Խւանէի որ ժողով գումարեց եպիսկոպոսի կապաներով, մեծամեծ իշխաններով, իրաւագէաններով, որոնց հետ կային քաղաքներու չէյսիր և մեծ զատիններ և վճիռը տուին Սարգիս արքեպիսկոպոսին ինպաստ, վասնզի ան էր որ գերեթափ ըրած էր Աւագ խաչը և եւ որ ոք զգերեալ թափէ՝ ոչ է ստացողին յայնմհետէ, այլ գերեթափիննա:

Սարգիս Արքեպիսկոպոս մեծ Լիպարիտին հետ խորդակցելով կը սկսի միաբան մեծավաստակ աշխատանքով և անչափ ծախորդ 1216ին շխնել Նորավանքի գեղեցկայարմար եկեղեցին, և եօմն տարիէն ութ խորհնաներով կ'աւարտէն ՈՀՅ (= 1223) թըւականին, և մեծ ահանդէս ժողովով, եպիսկոպոններով, գարդապետներով, իշխաններով, ազատներով և տանուտէրներով սուրբ տաճարին նաւակատիքը կը կատարին, որոնց հետ էր մեծ իշխանն Բաւակա, ուր նորակերտ քաւարանին իր հաւալ արցիւնքէն ու կալուածներէն կը պարգևէ իր Ալբերիս ագարակը իր սահմաններով անշրջի վայրե-

^(*) Հին եպիսկոպոսական Աթոռի աւերակները վեյց գետ նոր ծած էր նոր Աթոռը և ահա նոր Տաթեւը միւս կողմէ բարձրացուց իր վաղեմը, պատմական իրաւանց զրոշմը:

Բայց իսղաղատէ Սարգիս Արքեպոս. Հուզելով հակառակութիւն և եկեղեցին օցուանն, կը համաձայնի տալ Տաթեւի Ցովհաննէս Եպիսկոպոսին բոլոր վիճակը, իսկ նորավանքի Աթոռի համար կ'անէ միան, վայրոց թոր զաւառը, ձաւուէրը (Զարիթ) և նախիշեանը:

Այս կարգադրութենէ վերջ, Սարգիս Արքեպոս, զնաց Հայոց Կոստանդին Բարձրբարցի կաթողիկոսի մօս, անորէս ստացաւ շշշաբերանը թուութ որպէս զի վեսոյիշեալ երեք գաւառներու հաստատուն վիճակ լինին Նորավանքի եկեղեցին: Երկու Աթոռները իրարէ անկախ յառաջ գացին մինչեւ Մտեփանս Եպիսկոպոս Օրբելեանի իշխանութեան ժամանակաւ:

Դի ծրեւանցի Մտեփանոս Եպիսկոպոսանցի: Քառ մը տարի առաջ հուն կը բնակէին Վանցի և Աւաշերացի գաղթական հայեր, որոնց 1856 - 1860 ցըրուած են ուրիշ տեղեր, նորավանք հունակաւոր ու բարտաւոր և նշանաւոր մենաստան եւած է և Օրբելեանց քաջացը ցեղի զամբարանը^(*)

(*) Կէշառուք կամ Կէշառու Արարատայ նիդ և Վարաժնունիք գաւառներու սահմանի վրայ կը գտնուէր. երբեմն անուանի գիւղն և նոյնանուն եղանակ մենաստան, Պալաւունին եղանակ մոսծաւի գաւառներու մեջ որուն կամակործան մնացրուները միայն մեզ հասած են: Անձանօթ է անաւան ծագումը և միլ. զարէն առաջ չի յիշուրը (ամե՞ս Բնակւ, Բառ., էջ 364 - 370, Հ. Ա. կիրիկեան):

բով, մեծ ձորով որ Թմածոր կը կոչուի իր սահմաններով, մինչև Կանձակ, որ Հայրենիւս տափ կը կոչուի, և կը հրամայուի անխախտ պայմանաւ արանազգրութիւն մը ունենալ և ի յիշտակ իրեն՝ ամէն տարի իր մօքը համար տան պատարագ ընել, և Սարգիս Արքեպիսկոպոսի ձեռքով կատարել այս գիրուց։ Նորաշէն Ս. Կարապետի եկեղեցին գետնէն չորս տասնեան բարձր՝ կամ մարտկապ է և ամբողջապէս շնորած սրբատաշ կարմիր քարէ չորս որմանկից գայլչամեան սիւներու վրայ. փառապանծ կաթողիկէն 1840 թուին շարժէն արդէն զըրկուած լինելով, բարեպաշտ ուխտաւորաց աշխատութեամբ այժմ ծածկուած է փայտով և նողով։ Պատուհանք չորս են և գուռն մի՛ արեմտակողմէ։ Բացի աւագ խորանէն ունի ութէ նորունք ևս, երկու երկու բրածով վրայ շնորած, բեմին և գրան առջ ձախ կողմէրը։ Տաճարին որմոց վրայ կան արանազգրութիւնք զանազան նուիրատութեանց վերաբեկալ լ. Ս. Կարապետ նորաշէն եկեղեցին Սարգիս Արքեպիսկոպոսի ձեռքով գրուած արանազգրութիւնը կը գնենք հու. և ի ժամանակի թագաւորութեանն որդուոյ Թամարին Լաշային, յամիր սպասաւարութեան Հայոց և Վրաց Շահանչի, և յլլթարէկութեան իշանէի հաւրեղբար նորին, ես մեծուցեալ ծառայ Քրիստոսի Բուզպակ՝ իշխանաց իշխան, եկի ի նաւակատիս ուուրը եկեղեցոյս նորավանից առ երջանիկ հայրապետու մեր Տէր Սարգիս և ընծայեցի ի հալալ հայրեննեաց իմոց զոր իմ բազկաւս առեալ էի յալլազգեաց և իմ արեամին թափեալ, և իմ պարանային մեծ սիզելով այլ ինձ էին որոշեալ, զԱղբեկի գիշ իւր ամէն ստամանաւն, ի սուր եկեղեցին նորավանիցի ի սուրբ Կարապէս և ի սուրբ Նախավիլյաս տուի, ազտայամնէն հարկաց, և չունի ոք հրաման յայսմնետք մինչև յաւիտեան հակառակիլ այսմ, ոչ յաւագաց, ոչ իմոց, ոչ յօտարաց, և Տէր Սարգիս և այլ միաբանք հաստատեցին ի սարումն տասն պատարագ ի Վարդապահին տաւնին իմ մաւրն հոգեւոյն. Արդ թէ ոք յանդինի և հակառակիլ ջանայ այսմ տրից մասն և բաժին գթուգային և զխաչանանուացն առացէ . . . և իմ ազգք և զաւակի չունին ոչ ձեռն, ոչ իշխանութիւն ի վերայ այսմ տեղացաց . . . ի թուիի Հայոց ՈՂԲ» (= 1223),

Նորաշէն Ս. Կարապետ եկեղեցոյ շինող Սարգիս Արքեպիսկոպոս զրից սոյն հաւիրճ յիշտակարանը զանգակատան զբան ճակատին վրայ. մես Տէր Սարգիս քենորդ դէր Սէր Ստիփանոսի Սիւնեաց արքեպիսկոպոսի շինոցի զեկեղեցին ՚ի բարեխաւուութիւն ինձ և Լիպարիտին և նախնեաց մերաց և երկուց հարազատ եղբացցն որ սպանան յալլազգեաց պատերազմաց, զան որոյ աղաւեմ հանդիպողացդ յիշել զմեզ ի Քրիստոսուն։

Եկեղեցին եւ գամբաններէն շատ քիւշէր կը ման այս հոչակաւոր մինաստաւնէն, պարիսպներու հիմերը քայլքայուած են 1810ի մեծ երկրաշարժէն, միայն հրասիսային կողմէնը կանգուն է և մեծ դրան վրայ կը կը աւետարանիներու չորս քեկերպեան քանակները, իսկ գտնուած եկեղեցիներն հետեւեալները են. Ս. Ստիփանոսի կին, և մեր մասուն կամ աղօրացան շնորած Մմրատէն եղբայր Ֆարսայինի, որուն շինածն է Ս. Գրիգոր և Պայազատներու տոմսին դամբանարան, Ս. Կարապէս վերջնոյն հօրմէն՝ Լիպարիտէն, և Ս. Աստուածածին՝ Խորթիւէն։ Նորաշէն Ս. Կարապէս եկեղեցին շատ խընածօք շինուած էր և զարդարուած փարթամութեամբ գոյքիրու և ժառանգութիւններու, ինչպէս կը հասկցուի պատմիչէն։ Նոյնը այժմ անչգութեան մատնուած է և կը մայ ալլազենից ձեռքը, զրիւած ըլլալով հնութեան փառասպանծ գմբեթէն, ուրուն փոխարէն այժմ փայտայրի շինուաթիւն մը կայ. հանգուն է համակ սրբատաշ կարմիր քարերով, գետինչէն կը բարձրանայ զորս աստիճաններով, արտաքուստ ունենալով սրանկիւն խորշեր, ինչպէս Անիի կաթողիկէն և այլ քանի մը եկեղեցիներ, երկայնքով և լոյնքով համաչափ քառակոսի ձեռով, հաստատուած չորս որմայտք սիւներու վրայ, զորս պատուհաններով, ուռթ խորաններով կամ սեղաններով, ինչպէս կը զրէ պատմիչը. աւագ խորանէն զատ, խորանները երկու երկու իրարու վրայ կանքնածն են բեմին և դրան աջ և անեակ կողմէրը, որ բացուած է արեմտեան կողմէն ուր կայ չքնաղաւչէն ժամանունն կաթողիկէն և զանգականով, որնայաց վեց սիւներու վրայ, վեց լուսաւուաններով, որոնց միջի խաչազլուիս սիւնակները բուրք կողմէրով ունի ճարտար զրուազներով քան-

դակներ, և գրան կիսաբոլորի վրայ կայ խաչ մը, փրկչական անուան համառօտ վերապրութեամբ, Տէր Ասուած Յիսուս Գրիսոս; Հիւսիսային կողմն ալ քանդակ պատշակը մը՝ կարծազգեստ և սաղաւարտով հեծեալ երիտասարդի մը (Օրբելեանց քանդակին մէջը) որ կը մենամարտի վազրի կամ առուժի գէմ, իսկ ժամատան դրան ճակատին քարի վրայ բազմած Տիրամօր պատկերը, (որուն տակ գրուած է բան Ասուած գրուագեալ քանդակի վրայ) Յիսուսը գիրկը ունենալով, վեր Հոգին Սուրբ. աչ և ձախ կողմը քանի մը ծերունիներ, թուական 1221 (Սիական, էջ 184—187):

Կան նաև ուրիշ արձանագրութիւններ ժամատան և հոյակապ զամբարաններու վերաբերեալ, ուր կը հանգչին բարձրաստիճան եկեղեցականներ և նշանաւոր անձնաւորութիւններ (Յիսական, էջ 187—205):

ՄԿՐՏԻՉ ԱՐՔԵՊՈ. ԱԴԱԽՆՈՒՆԻ

ԹԱԲՈՐ ԼԵՌՈ

Մեր Տիրոջ, երկրաւոր կեանքին, ամենափառաւոր ու նշանակալից զրուգներէն մին է Պայծառակիրապութեան կամ Այլակիրպութեան գէպքը, որ կին հայոց Վարդավառի կամ հայկական հին Ամանորի տօնին հետ ընդելուրգուելով և միացուելով, Հայ եկեղեցոյ մեծագոյն տօներէն մէկը հոչակուած է: Աւետարանները թէւ չեն միշեր Այլակիրպութեան իրան անունը (աես Մատթ. ծէ. 1—3, Մարկ. թ. 1—12, և Ղա. թ. 28—36) սակայն հինէն ի վեց ընդունուած աւանդութիւն մըն է թէ Կալվիոյ նահանգին մէջ գտնուող Թաքոր լերան վրայ տեղի ունեցած է այս երաշալի գէպքը: Առաջին կրու Աւետարանները կ'ըսեն որ օբարձ և առանձինն լերան մը վրայ է որ տեղի ունեցաւ Յիսուսի Այլակիրպութիւնը. աեւ Յիսուս հանէ զնոսա ի լեռան մի բարձ առանձին ածականներ՝ որոնք լաւ կը պատշաճն Թաքոր լերան համար. Վասնկի կրնայ ըստի որ բարձ լեռ մըն է Թաքոր, իսկ առանձին լեռ մը ըլլաւ տարակոյ չի վերցներ, վասնզի

Եղբայէլի գաշտին մէջ սունկի պէս գէպի վեր բարձրացած գագաթ մընէ Թաքոր լեռը:

Ճին Կոտակարանի մէջ Թաքոր կամ Թաքուակն լեռ ծանօթ անուն մըն է. մէկէ աւելի անգամներ յլշատակուած կը գտնենք զայն Աստուածաշունչի զանազան գրքերուն մէջ (Եսո. ԺԹ. 22, Դատ. Ա. 9 է Դ. 4—14, Սաղմ. ԺԼ. 13, Երեմիայի եջ. 18 և Աղւակի ե. 1. Ետքուի ժամանակ, Ս. Երկրին 12 ցեղերուն միշէ բաժանման ատեն Թաքոր լեռը իսագարի և Զարուղնի ցեղերուն միշէ իրբ սահմանագում ընդունուեցաւ Ս. Երկրին Խորայէլի 12 ցեղերուն միշէ բաժանաւմէն 150 տարի վերջը, երբ հրեանները հազիւ թէ տէր զարձած էին Աւետած Երկրին, ըրջակայ թշնամի ցեղերէն Քանանացիի, որոնք կը բնակիին միծաւ մատամբ «Առ ծովեցերբն [Միշերկրականի] և առ Յորդանանաւ» (Թիւք ժկ. 30) սկսան ճնշել խորայէլացինները: Դերբովար մարզարէսէին խորայէլի փրկութեան դործին զըլուին անցաւ և պատերազմական գործողութեանց կեցրուն գարձուց Թաքոր լեռը: Դերբովան հոն զաղանօրէն 10,000 մարդիկ բանակեցուց Բարձակ զօրապետի հրամանաւորութեան ներքե և փառաւոր յաղթանակ մը տարակ Քանանացուց գէմ: Դատաւորաց գրքին մէջ սա ձեռվ ներկայացուած է այս հերոսական գէպքը, աեւ առաջեաց Դիրքվար և կոչեց զԲարակ . . . և ասէ ցնա. Ո՞չ ապաքէն հրաման ետ քեզ Աստուած խորայէլի և ասէ, Երթիցես ի լեռան Թաքով, և առցես ընդ քեզ տասն հազար արանց յորդույ Նեփթազիմայ և յորդուոցն Զարուղնի և տարցես ընդ քեզ ի կեղեցատան կիսոնի, ի վերայ Սիսարայ իշխանի զօրուն Յարինայ և զօրաց նորա և կառաց նորա և մատնեցից զնա ի ձեռս քո . . . եւ ազդ եղեւ Սիսարայ եթէ եթ Բարակ ի լեռան Թաքով: Եւ գումարեաց Սիսարա զամենայն կառա իւր իննարիւր կառա երկաթեզէնս և զամենայն զօրսն ընդ իւր ի կեղեցատան կիսոնի . . . և էջ Բարակ ի լեռնեն Թաքովայ, և տասն հազար արանց զնետ նորա: Եւ զարութեցոյց Տէր զԱյսարա և էջ Սիսարա ի կառաց իւրոց և փախեաւ հետքուս, եւ Բարակ զհետ մտեալ երթայր զկնի կառացն: Եւ անկաւ ամենայն բանակն Սիսարայ սրով սուսերի և ոչ մասց և ոչ միո (Դատ. Դ. 4—16): — Այս ժամա-

նակէն սկսեալ, այս պատմական գեղեցիկ լեռը, յլնթաց գարերու, հրեաներուն հաւմար ոչ միայն ոսպմագիտական կարևոր գիրք ու ամրոց մ'կղած է, այլ՝ շատ անգամներ ալ՝ խորդկանչանական իմաստ զգեցակ, այնպէս որ Երեմիս մարգրէն յալթական ու հզօր թագաւորի մը — նաբուգովոնոսորի — ժամանումը կը ներկայացնէ Թարորի պատկերացումով։ «Արյո թագաւոր զօրութեանց անուն է նորա զի իրբ զՓարու ի լերինս, և իրբ զկարմենցու ի ծովու եկեսցէ» (ԽԶ. 18 ա շ.): Սաղմուներգուն իր Սաղմուներէն մէկուն մէջ, բնութեան՝ առ արարիչն ուղղած օրհներգութեան արձագանքը կուտայ երբ կ'ըսէ օթաբոր և Հերմոն յանուն քո ցնծացեն» (ՁԲ. Սալլոս)։

Առաքելական գարերէն սկսեալ, եկեղեցական հայրերէն սմանք, ինչպէս նւսերիս Կեսարացին իր սԵկեղեցական Պատմութեանո մէջ, Հերոնիմոս, կիւրեղ երուսալէմացի իր սկզումն Ընծայութեան» գրքին մէջ (թ), Պետրոս Սեբաստոցին, Կ. Պոլսոց Պորկ պատրիարքը, Յովհան Ապամակացին, և հայ պատմագիրներէն՝ Ապամանեղոս, Եղիշէ և ուրիշ շատեր կը յիւն ու կը վկայեն թէ Թարոր լեռն է Պայծառակերպութեան կամ Սյյակերպութեան պատմական լեռը։ Զենք յիշեր, չորրորդ, հինգերորդ և վեցերորդ գարերուն այն բաղմաթիւ ուխտաւորները, և անոնց վկայութիւնները և յիշատակարանները ուրոնցով կը ներկայացնեն Թարոր լերան նկարագրութիւնը, ու կը հաստատեն անոր մեր Տիրոջ պայծառակերպութեան ճշմարիտ և խսկանս լեռն եղած ըլլալը։ Եղիշէ, մեր երկրորդ կամ կրտսեր թարգմանիչներէն մին, որ իրեն ընկերակից զարգագետներով միսաին Աղեքանդրիա են Աթէնք կ'երթանումանց և թարգմանութեանց պարապելու համար, ինչպէս կը վկայէ Հայոց պատմահայր Մովսէս Խորենացին (Գ. Գիրք պրակ 62), անոց խմբովին գէպի Պաղստին այցելութիւնն ալ կը յիշատակէ, և Անցաք ի սուրբ Տեղիսն երկրպագել և մարդ վարկեան ի պակեստինացոց հրահանգու Եղիշէ և իւ ընկերակիցները Ս. Տեղերը այցելած են ուխտի և երկրպագութեան համար և ինքը այս առթիւ գըրած է Թարոր լերան սքանչելի մէկ նկա-

րագրութիւնը, «Յայլակերպութիւնն Քրիստոսի մակագրութեամբ ուր կ'ըսէ ի միջի այլոց առում լսելով յաւետարանէն զիտէք ամեննեքեան զանգին, բայց մեր և անձամբ իսկ հասեալ և աչօք տեսեալ, ոչ յուտուկ միայն առանձինն, այլ բազում լին կերպցօք»։

Թարոր լեռը այժմ կը կոչուի սձեպէլ իր-ուրուց որ գերազանց լեռ կամ սուրբ լիռ կը նշանագէտ, անուն մը՝ որ կը տրուի նաև Ալիսա, Գարիղին և Համբարձման լեռներուն։ Միջերկրական ծովէն 562 մէթր (1896 սուբ) բարձր է։ Թարոր լեռը նազարէթէն ոչ շատ հեռի, անոր Արեւելեան կողմը կը գտնուի ծաղկաէտ և վայելուչ բարձրութեան մը վրայ։ Ան Հարաւ-Արեւմուտքէն զմբիթածեն իսկ Հիւսիս-Արեւմուտքէն կոնածեն կերպարնք մ'ունի։ Պաղեստինի ուրիշ լեռներու հետ համեմատելով Թարոր սքանչելի տեսարան մը կը պարզէ և ունի ընդարձակ և զրախչ նախայնապատկեր մը։ Մասպասոյան հանապարհո՞ն որ կ'երկնայ մինչեւ լերան կատարը, ծածկուած է, կանիի և եղիշերնի, բնեկնիի, հերձիի և ուրիշ մշտագլաւար ծառերով, որոնք բնական վեհութիւնն մը կուտան սոյն լերան։ Թարորի վրայն կարելի է տեսնել, հեռուն գէպի հիւսիս տպաւորիչ բարձրութեան մը վրայ ձևնապատմօնն Հերմոն լեռը։ անկէ գար գէպի Արեւելիք պատկած է Գալիլիոյ լճակը իր կապուտակ տաշտին մէջ, որուն արեւելեան կողմէ կ'երեւէ եարմուկի ընդարձակ և խորունկ հօփիտը։ Իսկ իր անմիջական ստորաքառական գույնուած է Եղբայշիլ լայնատարած գաշտը, որ սկսելով Հարան Արեւմուտքէն Միջերկրականի եղերքէն կ'երկարի ու կը վեցանայ հիւսիս-արեւելիք Գալիլիոյ լճին եղերքը։ Այս գալարազարդ գէտին մէջ համեմուրէն կը բարձրանայ փոքր Հերմոն կոչուած աննշան բլբակը։ Հարաւային կողմէն, հեռիղոնին վրայ իրիկ պարիսպ կանգնած են Սամարական լեռները, որոնց մէջ կարելի է որոշել Ս. Դրական գէպերով այնքան հարուստ Գիբալն ու Գարիղինը։

Թարոր լերան կատարը 1183 մէթր երկանութիւնն և 364 մէթր լայնութիւն մ'ունի։ Այժմ Թարոր լերան մէկ մասը լատինաց սկսէականն է, իսկ միւս մասը Յունաց կը պատկանի։ Հոս լատինք Այլակեր-

պութեան Դեկեմբերաշէն եկեղեցի մ'ունին
ինչպէս նաև գանատուն, հիւրանոց և պար-
տէզ, իսկյունաց եկեղեցին անշուք ու փոքր
է: 328 թուականին մեծն կոստանդիանոսի
ժայրը, Ս. Հեղինէ բարեպաշտ և Մեծ Թա-
գուհին, մեր Տիրոջ այլակերպութեան տեղ-
ույն վրայ, փառաւոր ու հոյակապ եկեղե-
ցի մը շնչնել տուաւ, որ նոյն իւրան հարաւ
արեմտեան կողմը կը գտնուէր, իսկ ասկէց
զատ Մովսէսի և Եղիայի անտուն ի յիշա-
տակ երկու եկեղեցիներ ալ շնչուեցան:
Հայք ժամանակին Թարոր լերան վրայ ե-
կեղեցիներ ունեցած են ինչպէս կը վկայէ
Անաստաս վրզ. իր Վանօրէից Ծուցակին մէջ
անաւ ի Լետոն Թաբոր, և ի յեզր ծովուն
Տիրերիայ և յայլ սահմանն Պաղեստինոյ,
զոր յոլով իմովին խիկ աչօք տեսեալ զամս
բաղումս կայի մենալով յաշխարին յայն-
միկա, (տես Հ. Ալլաշանի հրատարակած «Վա-
սին վանօրէից» որ ի Ս. Քաղաքին երուսա-
լէմու գրքով ուզ. Վենետիկ 1921): Սա-
կայն Թարոր լերան վրայ գտնուող հայ
վանքերն ու Եկեղեցիները տասնըշնչներորդ
դարու մէջ, արդէն իսկ աւերուած էին.
այժմ լատինաց պայծառակերպութեան ե-
կեղեցին մօտերը կը գտնուին բազմաթիւ
աւերակներ, որոնք ցոյց կուտան թէ՝ ժա-
մանակին Թարոր լեռը շատ մը վանքերով
ու եկեղեցիներով շրջապատուած ուխտա-
տեղի մըն էր, ուր հայերն ալ յոյներուն և
լատիններուն առընթեր վանքեր և եկեղե-
ցիներ ունէին (տես Տ. Մկրտիչ Եպսէ.ի
«Հայկական Հեն Վանքեր» ու Եկեղեցիներ
Սուրբ Երկրին մէջօ, ուսումնասիրութեանց
մէջ Թարոր լերան եկեղեցիները էջ 386-
395 թ. յօդուածաշարքը):

Դեկտէ բարձրանալ Թարոր լեռ ու զի-
տել քննութեան պարզած այդ հրաշալի հա-
մայնապատկերը, և համբուրել հայկական
աւերակ վանքերու խնկարորդ քարերը,
Սակայն եթէ լենք կոնար բարձրանալ զգա-
լի Թարորի վրայ գէմ կընանք մենք զմեզ
բարձրացնել իմանալի Թարորներու վրայ ու
երգել Սրբազան հայ երգիչնեն հետո: «Համ-
բարձես զմեզ, Տէր, առաւել քան զդալի
զ Թարորական զիւառն յիրկնարեր և յիմա-
նալի խորանսէ»:

ՊԱՐԴԵՒ ՎՐԴ. ՎՐԹԱՆԷՍԵԱՆ

ԿՐՈՆԱՊԱՏՄԱԿԱՆ

ԿՈՐՍՈՒԱԾ ԱՂԱՆԴ ՄԸ

ՄԱՆԻՔԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ

(MANICHAEISMUS)



Մինչեւ անցեալ գարու վերջերը հազ-
ուագիւտ էին Մանիքականութեան վերա-
բերեալ ձեռագիրները: Ինչ որ գիտէինք
Մանիի եւ անոր աղանդին մասին, քրիս-
տոնէական աղրիւրներէ էին, եւ գրուած՝
անոր գէմ պայքարելու համար: Վերջերս
գտնուած են քանի մը ձեռագիրներ, որոնց-
մէ կը հասկնանք թէ որքան տարածուած է
եղեր ան, և ինչ է եղած իր հրմական ու-
սուցումը:

Մօտարուագիս 35 տարի առաջ Թուր-
քանի Ովասիսէն (արևելեան Թիւրքիստան)՝

գտնուած են ձեռագիրներ, իրաներէն եւ
թրքիէն զանագան բարբառներով գրուած:

Դարձեալ արևելքի մէջ, Թուռ Հոււանկի
(չիսական պարփակներու մօտ) մէջ, գըտ-
նուած են մանիքական ձեռագիրներ, չի-
նարէն լեզուով, ասոնք մանիքական շա-
րականներ և աղօթքներ կը պարւնակէն:

Ասսնցմէ զատ Դ. եւ Ե. գարէն մա-
ցած եօթը ձեռագիրներ գտնուեցան նգիպ-
տուսէն, զպտերէն լեզուով: Ասոնց, ինչպէս
նաեւ վերը յիշուած բնագիրներու զնուու-
թիւնը կը կատարուի Բերլինի մէջ, գերման
գիտականներու, Վ. Միւլլէրի և Կ. Նմիտո-
թի կողմէ: Ասոնք մանիքական աղանդի

ուսումնասիրութեան համար մէծ ջանք կը
թափին, և Բերլին աշխարի միտք վայր է,

ուր այս նիւթը խոր ճամիտ ուսումնասիրու-
թեան և հետազոտութեան ննթարկուած է:

Այսպէս, ճակատագիրը այնպէս առա-
մանած է որ հալածուած ու երկրի երեսէն

ջնջուած կրօնական զրութիւն մը նորէն
յայնուի իր բնագիրներով և անոր ուսումն-

ասալիրութեան հոգի ստանձնէ քրիստոնէայ
աստուածարան գիտման գիտնականութիւնը:

Թէ ինչու յանձն առինք Մանիքակա-
նութիւնը ներկայացնել Սիրինի ընթերցող-

ներուն և թէ ինչ արժէք կը ներկայացնէ անոր ուսումնասիրութիւնը, կարելի է հասկնալ հետեւեալ տեսակէտներով .

Ա) Արոփհետեւ ջանք եղած ըլլալ կը թուի զայն տարածելու Դ. և Ե. գարերան Հայաստանի մէջ եւ անոր գէք ակնարկութիւններ ըրած է Եզնիկ իր նդ Աղանդոց գրքին մէջ :

Բ) Որոփհետեւ կարեւոր է անոր ուսումնասիրութիւնը կրօններու պատմութեան եւ առ հասարակ քրիստոնէութեան պատմութեան համար :

Գ) Որոփհետեւ կարեւոր է անոր ուսումնասիրութիւնը արկմուտքի մտքի զարգացումի պատմութեան համար — թէ ինչ խորհուրդներ յացեցր է արկմուտքի միտքը :

Դ) Ու վերջապէս որոփհետեւ կարեւոր է անոր ուսումնասիրութիւնը անոր համար որ Մանիքականութեան եւ Քրիստոնէութեան գործիչները, կողք կողք, Եւրոպայի եւ Ասիոյ մէջ կատարած են առաքելութիւններ, իրարու գէմ պայքարած են ու գոներ տուած :

* * *

Շատերու ըմբռնումով՝ այսօր այլ եւս անիմաստ են կրօններու իւ ազանդներու այս պայքարները, բայց ժամանակին անոնք մարդկային և բնիկերային կեանքի մէջ հսկայ գեր կատարած են, մեծ պայքարներու գուռ բացած, ու այս պայքարներէն, այս պրատումներէն է որ գնած է մեր օրենքու մտքի և նոզճի ազատութիւնը:

Ինչ որ կարեւոր է նաև նշիլ այստեղ, այս է որ՝ այս պայքարներէն, կրօններու և աղանդներու այս գէճերէն ու բաղխումներէն բարձր է մասցեր քրիստոնէութիւնը և յաղթական, անեղծ մեսցեր է Քրիստոսի խոսքը, չէ եղծուուիր Աւետարանի բնագիրը ու մինչեւ այսօր ան կը խօսի ու Կ'ուստացանէ մարդկութեան մէկ մեծ մասին, զանազան եկեղեցիներու միջնցաւ:

Գալով Հայաստանիայց եկեղեցիին, ան, այս բոլոր պայքարներէն (կրօնական — աշխարհայեցքային ընդդիմադիր հոսանքներէն) բարձր է մասցեր և յաղթական գուրու է եկեղեր, որքան ճնշուրէ է նա արտաքին գումբէն, այնքան ազնուացեր է ու պահեր է քրիստոնէական Եկեղեցին իր սկզբնական պարզութեան և զիմութեան մէջ :

*

* * *

Բացատրելու համար քրիստոնէութեան և մանիքականութեան յայտնութեան գարաշջանը, կարեղոր է գննել Միթրայականութիւնը, որ այն ժամանակի ամենէն տարածուած մէջ կրօնն էր Աղեքսանդրիայէն մրնէ Հռովմէ և իրան:

«Եթէ քրիստոնէութեան աճումը մահացու կրիանգութիւնով մը կասած ըլլար, բած է Ծրնան, ամբողջ աշխարհի վրայ Միթրայի հաւատթթ պիտի տարածուէքու:

Միթրայականութիւնը Պարսկաստանէն մտած է Հռովմէական երկիրները, մասնաւորապէս Պօմպէոսի շրջանին տարածուած էր ան հռովմէական բանակներու մէջ: Դիոկետիանու համարկանք ունէր Միթրայական կրօնքին համար: Յուլիանոս Աւրացող (361 թ.) ուղեց Քրիստոնէութեան հակազեղ Միթրայականութիւնով. մինչեւ Մեծն կոստանդիիանու Միթրայականութիւնը մըրցրդ կրօնն քըն էր քրիստոնէութեան, ուրան առաքեանները և քարոզիչները ետչէին մար քրիստոնէականներէն:

Քրիստոնէութիւնը Հռովմի պետական կրօնքը գանաւէն յիտոյ՝ քայլայուեցաւ Միթրայականութիւնը. բատ ոմանց՝ Քրիստոնէութիւնը կարու մը ծխօսկան ձեւեր եւ գաղափարներ միթրայականութիւնէն առած է: Զենք կրնար ըսել թէ որքան ճիշդ է այս կարծիքը, բայց առ կրնանք ըսել թէ Միթրայականութեան մէջ փրկագործական մըտածութիւններ և ըստ այսմ պաշտամունքի մասեր կան:

Միթրայական կրօնը ծնած է Զրադաշտականութիւնէն. Զրադաշտի կրօնը, գիտենք որ կին, արիական կրօնք մ'է որ Արտաշելիր Ա. ի օրով Սասպնեան Պարսկաստանի պետական կրօնը գարձաւ (227 թ.):

Միթրա հրաշքով ծնած կոյսի աստուածն է: Անոր արձանը կը ներկայացնէին՝ ցուզ մը խողխոտելու գիրքին մէջ, ցուլին արեւնը կը հսուէր մարգոց փրկութեան և մաքրացործումին համար (*):

(*) Սողոմոն Բէնաբ: Պատմութիւն կրօնից Զոհ և Հաւորդութիւն:

* * *

Թրիստոնէական կոռնքի համար շատ աւելի վտանգաւոր հակառակորդ մը զուրս եկաւ. Մանիի զրութիւնը, Ան կը ջանար Թրիստոնէութիւնը ներսէն գրաւել:

Մանէ կամ Մանէս, (լատ Եղնիկի՝ Մանի), ծնած է Մարտստանի մայրաքաղաքը, Ելբատան, (216 թ. վ.) տարւած է Տիգրան, սասանեաններու մայրաքաղաքը, այնտեղ ստացած է կրթութիւնը և մեծացած է կրօնական վիճարանութիւններու մէջ:

Իր մասին այն համարումը ունէր թէ ինքն է որ կը պարունակէ կատարեալ ճշշմարտութիւնը.

Շապուհ Ա.ի թագաւորութեան օրով սկսաւ քարոզել Անոր քարոզած կրօնը համադրութիւնն էր կրօններու:

Մանի կ'ըսէր. Նոր բան մը չսփսի քարոզեմ. Մովսէս, Զրագաշտ, Պուտաս, Յիսուս, ամէնքն ալ մէծ մարգրէներ են, ասոնց ամէն մէկը աստուածային կամքին յայտնութիւններն են. Մանի ինքզինքը կը համարէր այս աստուածային յայտնութիւնները ամրողջացնողը:

Հատ իրեն՝ Պուտասայի յայտնութիւնը, Հնդիկներուն, Զրագաշտի յայտնութիւնը, պարսիկներուն, Յիսուսի յայտնութիւնը, արևմուտքի ժողովուրդներուն՝ իրենց էւութեան մէջ նոյնն էին, բայց անոնց աշակերտները և հաւատացեանները փոխեցին, եղծեցին այս յայտնութիւնները. Այդ մարդարէները խօսեցան միայն մէկ լեզուով, խօսեցան մարգերու սահմանափակ շրջանակի մը համար, մինչ իր վարդապետութիւնը պիտի համարէր, ամէն մէկ ժողովուրդի իր սեպահական լեզուով, հանուր մարդութեանն:

Մանի իր վարդապետութիւնը թարգմանել կուտար ամէն լեզուներու. մինչև այսօր կը գտնուին, ինչպէս ահսանք գերեւ, այլազան լեզուով գրուած ձեռագիրներ (չինարէն, զպտերէն, կին թիւրքիէն են).)

Մանի ունէր մասնաւոր ճաշակ մը այս ձեռագիրները գեղեցիկ նկարներով վարդարել տալու, ինչ որ անոր նակառակորդներու ձեռքին մէջ իր զէնք կը գործածուէր, զայն հալածելու համար իրբ պատկիրամուլ Մանէսի հետեւորդները ընդորինակած

էին Թրիստոնէութեան ձեւերը, անոնց քարոզելու կերպիւը. չէին ներկայանար որպաէս Թրիստոնէութեան հակառակորդներ, այլ անոր վարդապետութիւնը խորապէս ուսումնականիրած էին և կը պարզաբանէին: Կը ջանալին Աւելարանը մէկներ և անոր մօտենալ՝ իրբեւ քրիստոնէական ոգին խորապէս ըլբանողներ Ասոր համար է որ Մանիքէականները կը զիմէին զարգացածներու, մտաւորականներու, մտանաւորաբար ան բարձր հոգեւորականներուն, որոնք հակամէտ չէին քրիստոնէական սկզբումներուն ննթարկուելու (Հ. Հ. Շահտակէր):

Եպիկոսպոններ և առաջնորդներ կային մանիքէականութեան յարողներու մէջ: Աւելայի եպիկոսպոնը, Պրիսկելիանոս (385թ.), իր կուսակիցներով զատուեցաւ և գատապարտուեցաւ Եպիկոսպոնական ժողովի մը, մանիքէական կրօնին յարելուն համար: Մաքսիմոս կայուրը անոնց մէկ մասը գըլիատումի, միւս մասը աքսորի գտատապարտեց (Goschlar D. et. ԺԹ. 136). (տես Հ. Վ. Հացովնիի հետաքրքրական մէկ ուսումնասիրութիւնը, Հաւատաքննութիւնը Հայոց մէջ, Քէոգիկ տարեցոյց, 1926 էջ 592):

Այս գտատապարտութիւնը ցոյց կուտայ թէ Մանիքէականութիւնը որքան տարածուած էր արեմուտքի բարձր հոգեւորական դասուն մէջ:

Մանի փորձեց հաւատքի բերել Թիւրքիստանը, Հնդկաստանը. անոր կրօնը տարածուեցաւ մինչև Զինաստան և տեհեց մինչեւ ԺԲ. ԺԹ. գար: Անոր ազգեցութիւնը երկար տեհեց նեստորականներու և զրադաշտական պարսիկներու մէջ:

Մինչեւ մեր օրերը Մանիի կրօնին ու անոր համադրական սկզբունքին արձագանգներուն են կարգ մը մահմետական նոր աշակեցներ Սուֆիականութիւնը և Պէհայականութիւնը (*):

(*) Այս տողերը գովզը տարի մը առաջ ներկայ եղաւ Սուփի աղանդին մէկ կրօնական պաշտամունքին, ի Միւրէն, (Փարիզի արևոարձան): Հնդիկ, անզիկացի և հուզետացի ընտիր գաս մը ներկայ է պաշտամունքին: Արարագութիւնները կատարեցան անզիկերէն լեզուով: Հրազդաշի, Մանչէս, Գրիսոսոտի, Մուհամմէտի և Պաւատայի դրեբը մէկ մէկ յիշուելով իրբեւ աստուածային յայտնութիւններ գովարանուեցան: Մեր նիւթէն դուրս է Սուփիամի կրօնական աշխարհականացեացքի մասին իսուի պատեղ:

Մանի, 270ին, Տիգրոնի մէջ ունեցաւ բազմաթիւ հաւատացեալներ, պայքարի բռնուեցաւ զրագաշտականներուն հետ. թագաւորը, քուրմերու զրդումին վրայ, խալել տուաւ զայն 277 թուին:

Մանէսի հետեւորները հալածուեցան ու տարածուեցան աշխարհի վրայ, արեւ մուտքէն մինչեւ Զինաստան:

Դ. գարուն եկեղեցին նեցուկ էր պետութիւններու, Մեծն Կոստանդիանոս առաջնն էր, որ հասկնալով և գնահատելով Քրիստոնէութեան ուժը, փոխանակ զայն հալածելու, պետական կրօնք դարձուց, ատով զօրացուց իր կայրութիւնը:

Ասոր վրայ էր որ Քրիստոնէութեան դէմ ելաւ Սասանեան պարսիկ կայրութիւնը, ու իր կողմէն, հակազդելու համար քրիստոնէութեան, զրագաշտական կրօնը ընդունեց, որպէս պետական կրօնք: Երկու կայրութիւններու միջն բացուած պայքարը գփոխուեցաւ աշխարհականից քայլին — կրօնական պայքարի:

Մանիի աղանդը, իր կարգին, կը դառնար Քրիստոնէութեան ներքին թշնամին, անոր գաղափարական հակառակորդը, (զըրագաշտական կրօնը՝ քաղաքական հակառակորդն էր): Քրիստոնէութիւնը պետութեան նեցուկն էր, Քրիստոնէութեան թշնամին՝ թշնամի նաև պետութեան, որով պետութիւնը ամէն միջոց ի գործ դրաւ ջնջելու համար Մանիի աղանդը. Ցուստիանոսի օրէնքը (529) խիստ պատիճներ կը սահմանէր մանիքէականութեան դէմ, պարզապէս անոր պատկանիլը կը պատժուէր մահուամբ:

Աւգոստինոս ասուուած արանը, որ բակալիզները մանիքէական գաստիարակութիւն առած էր և անոր յարած, հրաժարեցաւ անկէ, զայն նուամեց ինքն իր մէջ, ու նոյն թափով զայն հալածեց քրիստոնէութեան համար: Աւգոստինոս զարձաւ արեւմուտքի Քրիստոնէութեան գաղափարական իրական մեծ հրմանդիրը, ու մանիքէականութեան կատաղի հակառակորդը:

Թ. գարուն Փոքր Ասիոյ մէջ տարածուած էր ուրիշ աղանդ մը, Պաւղիկեան աղանդը, որ Մանիի զրութեան աղքեցութեան հետեւանքն էր:

Արաբները երբ Միջագետքը գրաւեցին, մանիքէականները ապաստանեցան ասոնց

գրաւած երկիրները, ագատուելու համար քրիստոնէութեան և զրագաշտականութեան հալածանքներէն: Է. գարուն մանիքէական նութիւնը նոր թոփէք մը ստացաւ: Է. գարուն վերջերը ապասեան իալիֆաններն ալ սկսան հալածել մանիքէականները: Թ. և ԺԱ. գարերու խօամական կրօնի պատմութիւնը ցոյց կուտայ որ մանիքէական աղքեցութեան ենթարկուած է ան. մանիքէական աղքեցութեան տակ խօամական որոշ աղանդներ յայտնուած են, որոնք մերժուած են ուղղափառ խսամութիւնէն և հալածուած (Հ. Հ. Շահէտէր):

Է. գարուն Մանիի առաքեալները հասած են մինչև Զինաստան, ինչպէս քրիստոնէութիւններ, և Զինաստանի մէջ սկսած է անսն միջև մրցակցութիւնը մը:

Զինաստանի մէջ 732ին, կայսերական հրովարտակով մանիքէականութիւնը կը ջնջուի: 762ին կը լու. Մոնկոլիոյ մէջ ան կը յամնուի, Ոյկուրի մէջ մանիքէականութիւնը ժամանակ մը որպէս պետական կրօնը կը ճանչցուի ու կը տարածուի մինչև ԺԴ. գար, Ճինկիզ խանի երեսումը. մանիքէութիւնը՝ Քանսու գաւառին եւ Թուրքունի շրջաններուն մէջ (Մոնկոլիա եւ արեւել. Թիւրքեստան), պահեց իր գոյութիւնը:

* * *

Բոլոր վերը յիշուած երկիրներուն մէջ մանիքէականութիւնը պատմական բազմալեզու հետքեր ձգած է: Կոմիտակիոսի հետեւորդներու, որթոսոքս և կաթոլիկ քրիստոնեաներուն, խօամներու քննադատական գրութիւններուն մէջ կը գտնենք մանիքէականութիւնները հարուածելու համար մէջ բեռնած փաստեր:

Եղիշէկ Կողբացի, իր և Աղանդոցի մէջ, կը յիշէ Մանիի Վարդապետութիւնը^(*) Գ. գիրքի մէջ, պատմելէ յետոյ և Նդէքէլին պարուից զրագաշտի կրօնի ծագումը, թէ ինչպէս «... Զրուան ոմն զհազար ամ յաշտ արար՝ զի թերեւ որդի մի մինիցի նմա, որում անոն Որմիդդ . . . » և պատասխաններով անոր ծնունդի պատմութեան անհեթեթութեան՝ կ'ըսէ.

(*) Եղիշ Աղանդոց, էջ 116, 117, 287, 290, 293:

և Այսպիսի անհռւատ եւ գանդաշանաց բանից տիրարաց մասց կարկատելոց՝ չէր պարս ամենիւնին բնաւ առնել պատասխանի ։ . . . եւ սակայն կուտայ յարմար պատասխանը եւ յիշելով Մանիի հռւատաք՝ Բարիի եւ Զարի մասին՝ կ'ըսէ.

« . . . հարկ է տալ պատասխանի եւ ցուցանել՝ թէ ոչ ինչ աւելի զոր Մանի, զոր ինքեանք մօրթեցին, ասեն ու ջի նա երկու արմատ բարոյ եւ չարի ասէ, եւ զայն ոչ յորթեամբ եւ ծննդեամբ, այլ ինքնակցու . . . ան . . Մանիի համար եղանիկ մի ուրիշ տեղ կը հաղորդէ թէ ան ամորթերծ մակուամբ պակասեցաւ ի կենաց» (էջ 117):

Մանիի գրութեան կրթական միտքն էր Լոյսի և Խաւարի երկուութիւնը (Աստուծոյ և Սատանայի, Բարիի և Զարի գրադաշտական կրօնի հիմը): Կը քարոզէ պապշանթիւն եւ ժութկալ կեանք, որուն չնորհիւ մարդը պիտի ծառայէ աստուածային լոյսը, որ ասորին աշխարհի մը մէջ բանտարկուած է, նորէն իր բարձրագոյն բնագաւառը բերելու:

Մանի գէմ է ամուսնութեան և կը համարէ զայն պղծութիւն, պէտք է սեպային ձգտումը ջնջել մարդուն մէջ, որը Սատանային կը ծառայէ, և երախաներու ծնունդով՝ նողիներու համար նոր կապանքներ կ'ստեղծէ (H. Schmidt, Phil. Wörterb. Mani):

Եղնիկ և թուելով Մանիի այս լմբրոնումը [« . . . զամուսնութիւն տուեալ յԱստուծոյ պղծութիւն համարիցեն»]: Յարութիւն մարմաց չհաւատալ Մարկիոնի եւ Մանիայ եւ այլոցն նոյնպիսեացոյ], անոր գէմ կը պայքարի:

Ասիկայ ցոյց կուտա՞յ արգեօք թէ ինչպան տարածուած էր Մարկիոնի ազանդին հետ՝ Մանիի ազանդը, Հայաստանի մէջ, որուն գէմ պայքարելու համար եպիսկոպու պոս և աստուածաբան Եղնիկ գրած է կատարեալ աստուածաբանական թեզ մը նղձ Աղանդոցը:

* * *

Մանիքէական կրօնի աշխարհահայեացքի մէջ հետեւեալն է փիլիսոփայութեան պատմութեան համար կարեւորը.

Մանի, չարը, ցաւը, չի կապէր առ-

տուածային գօրութեան հետ, չարը չէ ըստեղծուած կտս զրկուուծ Աստուծմէ և չի յարաբերիր անոր հետ: Չարը կտս չունի աստուածային զօրութեան և անոր տաեղածագործութեան հետ: Աշխարհի և մարդուն միջն սահմանը մը կայ, այդ սահմանը Աստուածը կը բաժնէ սատանային:

Մարգակային հոգին երկու ուժերու, աստուածային եւ սատանայական, պայքարի վայրին է, այս երկու ուժերը պայքարի կը մտնեն մարգակային հոգիին մէջ: Ոչ մէկ մեղք կայ որ մարդ իր պատասխանքով գործէ, որով և ժխտում կամքի ազատութեան:

Ինչ որ մելք կը կոչեն ուրիշներ, ատիկայ, բայ Մանիի՝ սատանայական ուժերու ազդեցութիւնն է, որուն մարդ իր ծնունդով ենթակայ է Առանց յանցանք ունենալու մարդ իր ծնունդով կ'ենթարկուի սատանայական կապանքին, ուրկէ գորս գալու համար պայքար կը մէջ, այն բանով որ՝ իր մէջ ճշմարտութեան լոյսը կը վառէ, Կ'արթենցնէ իր միտքն ու զիտակութիւնը:

Եշխարհի իմաստը ՄԱՐԴՆ է, Մարդուն փրկարդութիւնը, անոր ազատագրումը աշխարհի գոյութեան և անոր յարատեւութեան նպատակն է:

Իր կողմէ, մարդն ալ կը փրկէ աշխարհ, անով որ՝ ինքզինքը կը փրկէ, ինքզինքը կ'ազատէ չարին ազդեցութենէն:

Մանիի այս Վարդապետութիւնը հակառակ է Քրիստոնէութեան մեղքի և թողութեան գաղափարին: Փիլիսոփայութեան համար Մանիքէականութիւնը կը ներկայացընէ մարգակային մտքի որոշ մէկ յիշաշըրջումը, ինչ որ կարեսը է:

Փարիզ

Վ. ՄԵԼԻՔԵԱՆ



ՆԵՐՈՒԾ ԱՇՏԱՐԱԿԵՑԻ ՔԱՆԻ ՄԸ ԿՈՆԴԱԿՆԵՐԸ



Ներսի ծառայ Քրիստով և անհասանելի կամօն Աստուծոյ Նպասկոպոսափես եւ Կարուղիկոս Ամենայի Հայոց Մայրապետ Պատրիարք համազարամատ նախամանամատ արքուոյ արարաւանք մայր նկրեցոյ արքոյ կարտղիկ էջմիածնի:

Հայրազամափես սրբոյ Առաքելական եկեղեցոյ Հայոց և սրբոց Լուսաւորչացն նորին սրբազան առաքելոցն Թագէոսի եւ Բարդուղիմէոսի և առաքելասրարա նախահայրապետի մերոյ սրբոյ Քրիստոփի մեծի պարթեալ մեծապատի Յովսէփ և Զաքրայլ և Մարգար խանից նաև պատուարժան մահամատի Սիմօն, Գէորգ Եղիշազարեան, Աւետիս մահամատի Անանեան, Յարութիւն Պապաջանեան և մահամատի Խաչատուր մահամատի Գետրոսեան արդոյ աղայից նուրիեմք զողջոյն Յիսուսաւանդ հանգերձ Աստուածային բազմապատիկ օրհնութեամբք, եւ ծանուցանեմք զի որդէս և յայտնեցեալ է ձեզ ամեննեցուն յետ վախճանի նախորդ վիճակաւորին վանից Սրբազան Առաքելոյն Թագէոսի յատակալ վիճակի նացեց զարաք առ ինմանէ մացեալ գոյից գրամականա և նիւթեղինաց նմանօրինակ մենք ևս յայտնեալ է նորող վիճակաւորն այնմ սուրբ վանից և նորուն վիճակի վիճակաւոր սրբազան Սահակ Եպիսկոպոսն Սագունեան մի զինի միայ գրութեամբ իւրով իրեն թէ պաշտօնեայ հանգացեալ նիկողայոս եպիսկոպոսի Յովսէփն թագուցեալ է զամենայն զգումար դրամոց նորա և եղեալ նիւթեղինաց յորում ժամանակի մեք զուով ի Թոփլիզ քաղաքի այն ինչ սպասէաք լիազոյն հաւասարի տեղեկութեանց համբաւոցն տարածեցելոց և առ մեզ ևս հասելոց բերանացի պատմաթեամբ եկոզացն Դաւրիժոյ և զրութեամբք սրբազան Սահակ Եպիսկոպոսի վախօսով առաջարկ գրէ և ինքն Սրբազան Սահակ Եպիսկոպոսն Սովոր Յովսէփն պատմաթեամբ եղեալ էր զուով ի Թիֆլիզոյ ըստ որոյ ի ժամանեն մեր ի սուրբ կշմածին յայտնեալ մեզ վասն իւրում լաւագոյն և խորհրդածութեամբ արժան էր զատեալ սպասէլ մերում վերադիմն ի Թիֆլիզոյ ըստ որոյ ի ժամանեն մեր ի սուրբ կշմածին յայտնեալ մեզ վասն իւրում լաւագոյն և խորհրդածութեանց վասն ոչ բարձրացուցանելոյ զանարժան հոչակն անօրինակ ցաւելի անցից ի միջի հոգեբարականաց և մարմաւորականաց մերազանց մեք ևս առաւել բարեկայն համարելով զերկորդ խորհրդածութիւն Սինոպի կշմածին լաւ համարեցաք զու առաջեն աստուած վասն վերացնութեանց գնուգեարկանս կամ զայլ առախճանաւորու որոց հոչակն զօրէ ծանրացուցանել զվարակաւութիւն առաւել քան որքան մարթ է զմտաւ ածել:

Եւ ըստ սրում միամայն աղաջակ Յովսէփայ Թագէոսին առաջին այն է թէ առանց իրաւացի վերաբնութեանց չարաչար տանջեցին զինքն սաստկագին խստա-

րական կամ զայլ առախճանաւորու որոց հոչակն զօրէ ծանրացուցանել զվարակաւութիւն առաւել քան որքան մարթ է զմտաւ ածել:

սրբութեամբ և ի գրութիւնսն սրբազան Սահակ եպիսկոպոսի և այլոց ոմանց գտանի նշանակեալ զվկայութիւն ոմանց իրբ թէ հանգուցեալ նիկողայոս եպիսկոպոսն ի մըտանելն իւր ի վիճակաւորութիւն այդմ վիճակի վանից սրբազան առաքելոյն թաղդեսոի ունեցեալ է իրբ թէ ոչ աւելի քան չորս հազար և ոչ պակաս քան երեք հազար թուժան անձնական դրամ որում աւ կանչալուր են եղեալ բազումք և աւելի ևս քան զայն իրբ թէ զվայեալ են և ոմանց հաւատարիմ և արժանահաւատ անձինք թէ յելանելն նիկողայոս եպիսկոպոսի ի թագվիզոյ հարիւր իսոսուն թուժան արծաթ դրամ փախարկեալ է յուկի. սակա թեթեութեան ճանապարհի և բաց յանման մաս վկայեալ են թէ գիտեն ինքեանք թէ ի նմին իսկ ամի որքան զումար քրամ ուներ նա ստացեալ ի վիճակի այլ յետ վախճանի նորա ութասուն և կինդ թուժան արծաթ դրամ միայն գտաւ ի մէջ գոյից նորա իսկ ուկի ոչ բնաւ երեկոցաւ, ի վերայ այսպիսի վկայութեանց երեք քահանայից և կինդ ժողովրդական անձնոց առաքէ առ մենց զվակութիւն (= վկայութիւնս) բազմաց ի ցիր արծանացուցեալ ի 10 նոյեմբերի անցեալ 1851 ամի յորում ևս գրեալ լինի նախ վկայութիւն Մուժամբարու Գեղլիլեք քահանայիցն և կինդ ժողովրդականաց թէ յետ մահուան նիկողայոս եպիսկոպոսի սպասաւոր նորին Յովսէփ Թաղդէսուեան ենան ի յեախթանք նորա զմի մուշարի դրամոց առանց բանալոյ և տարաւ ընդ իւր նաև զայլ սեպիական կայք առաջնորդին և կողոպուտաք: Եւ հետեւեցուցանեն այսմ վիկայութեանց նաև վկայութիւն տասն անձնոց որոց ամենեցունց այն է վկայութիւն թէ Տ. Թաղդէսուն գոլով զերեալ վէքի վանիցն և եղբայր նորա Յովսէփն միով բանիւ ասղեալ տիրեալ էին նորա կառավարութեան վանիցն և նիկողայոս եպիսկոպոսն կայտ ի ձեռո նոցա իրբ գերի: Եւ նորա եղելու եղբարք ունելով ի ձեռու իւրեանց զամենայն զկառավարութիւն վանքական զոր կամէին պահէին ի միաբանութեան վանիցն և զոր ոչ կամէին հայտ աւելի կապահակի վախիւն:

ճանման նիկողայոս եպիսկոպոսի ես անդէի, և զայս միայն զիտեմ զի Յովսէփն զմի մուճարի և զկողոպուտսն զոր ի Տ. Յակոբէն էտա զկանգուցեալն, մի ջուխտ ջըվալ լիքն տարաւ յիւր տունն եւ վարդապետին տուած կողոպուտսներն մի հատ Ղարաբաղու չուխտա մի հատ պապայ, մի արխալուղ մի կապայ, ինձ ետուն, և մի արխալուղ և մի կապայ Մնէին ետուն, այսքան միայն զիտեմ: Եւ Մելքոյ Պետրոսին վկայէ թէ երկու աարի վանքին հացիւխ էի Թաղդէսու վարդապետն վանքի վեցիլ էր և Տ. Թաղդէսուն կամէր զնալ առաջնորդի մօտը այլ ի ճանապարհին լուեալ վասն մահու նորա դարձաւ ի վանքն զկնի քանի աւուրց եկն և Յովսէփ եղբայրն նորա ընդ Տ. Յարութիւնի ապրանքն վանքի դաֆթար ապրարին վարդապետին հետ զընացին ի Առոյ. և անտի վարդապետն վերադարձեալ յետ քանի աւուրց վախճանցաւ յետ նորա վանքական կառավարութիւն անձու ի ձեռու ծէր թաղդէսուն կառավարան առաջնորդին էտա նա, եւ մի օր ասաց ինձ թէ այս լըվալներն տար տուր մշակերին, և թէ լըվալացն ինչ էր եղեալ դատարկեալ էին. իսկ ինձ ցոյց ետ Տէր Թաղդէսուն զքանի կտոր զիրու մի հատ երուսալէմայ շապիք, մօմք և մի հատ արախչին: Տարաւ յեկեղեցին դատարկեաց և լըվալաց մի հատն ետ Ղաղարին և միւսն Վարդանին այսքան միայն զիտեմ: Մընէ Սարգսեանն տայ գրաւոր յայտարարութիւն թէ գոլով ինքն ձիւպան նիկողայոս եպիսկոպոսի յետ վախճանի նորա ի Մուժամբարի տան Տ. Յակովի քահանայի որ ինչ եղեւ ես տեսի և վկայեմ: Յովսէփ Թաղդէսուն փոքրաւոր առաջնորդի հանեալ էր ի յեախտանէ զմի հատ մուճուրի և զայլ իրս թողեալ էր ի տան Տ. Յակովի երբ Թաղեցաք զննցիւեալն գնացաք ի Թաւրէկ և զկնի երից աւուրց առաքեաց զիս Յովսէփն ի Մուժամբար վասն բերելոյ ի տանէ Տ. Յակոբայ զերկուս լըվալս կարած պարանով: և ես գնացիւեալ բերի ի Թաւրէկ և տարայ ի տուն պարոն ևւալայ Վարդանեան Աւագյանեանց:

իմ աչօք տեսեալն սոքա են զոր նշանակեմ անուն անուն. մի հատ մուճարի թարլիկու չէնք սպիտակ և կանաչ աղիւսակածե: մի հատ սուր սպիտակ կոթով մի

հատ թփանք, մի հատ զայֆի ալօրի մի հատ պղնձեայ քէթիլ երկու հատ խառայ կապայ, մի մահուդ երեսով քուրք, մի հատ թեւաւոր չուսայ թէվրիբոյ, եւ այլ մանր մանր իրս որ ոչ է ի միտու Սյան մունարէն Աւագ խանեան Աւագն էր առեալ այսոցիկ գրեցելցն խաչոյ դամբարեանն քաջ աեղեակ է եւ գիտ որ է փեսայն Յովսէփայ, որև ասաց խաչունէիր թէ եւ ուղինչ ի յայտ չեմ ածեալ դու եւս ի յանցն մի առ:

Սրտաւոյք այսպիսի անկանոն վկայութեանց քրեալ էին և զայս վկայութիւն իրք թէ եղեալ է ի պահարանի վանիցն հաւը իրս թուման դրամ զոր Տ. Թագդէոս կառաւարիչն վանեց յետ վախճանի վիճակաւորին տարեալ տաւեալ է Յովսէփ խանին Մովսէսեան:

Եւ ինքն Սահակ եպիսկոպոս այժմ գրէ մեզ ի 15. գեկսեմբերի անցեալ 1851 ամի համար 246. թէ բազումք են որք վկայեն վասն գրամոյ հանգուցեալ Նիկողայոս եւ պիսկոպոսի թէ թաւրիկցիք և թէ այլք թէ ունեցեալ է հանգուցեալն զրաւական դրամս և Թագդէոս խանն Առաքելեան տուեալ է նմա երեք հարիւր թուման վասն շնութեան զանդակատանն վահր որպէս և Սիմոն վարդապետն Տ. Դաւթեան մինչ էի ես յաթոռն պատմեաց. ինձ հաւաստապէս և կարէ սրբազնակատար Օծութիւն ձեր ի նմանէ տեղեկանալ:

Զայս ամենայն ասեն թէ կողոպտեալին երկարքն եղբարքն թողում ասել զկուուպուն վանիցն և մնալն վանից թափուր յամենայն ընթից որոց ամենից գրաւոր գործառնութեանց և վկայութեանցն երդմամբ արարեալ զգործ մատուցանեմ ընդ սմին մերում գրութեան վասն ընթեռնելոյ և հասու լինելոյ և առնելոյ զանօրէնութիւն ուստի և յանձն առնենք Սրբազնութեան ձեր զայս ամենայնի ի պէսս խրատուց ձերոց և կարգադրութեանց թերես իր ինչ գոյացի սակս շնութեան և նորոգութեան քայլայեալ վանուց:

Հստ յառաջարկելոյ Սահակ եպիսկոպոսի մեք հարցեալ ի Սիմէօն վարդապետէ Տր. Դաւթեան այժմ եպիսկոպոսի վասն տեկելեկութեանց նորա ի մասին կալից Նիկողոս եպիսկոպոսի նա պատմեաց մեզ թէ արդարք ասաց շնութեալ է ինքն սրբազն Սահակ եպիսկոպոսին զի հանգուցեալ Նիկողոս եպիս-

կոպոսն ունենալով զպանջողութիւն ի Սարդին եպիսկոպոսէ նախավկայի վանից ընկայեալ է ի նմանէն ի տեղի պարտուցն նորա ինքեան մի արծաթեայ բռւովառ մի ձեռ աջ խաչ արծաթեայ թելիր, մի խաչ առանց պատուանգին երկու երեսն կանաչ ըստ սմանց համարեալ խաչ եպիկ և ըստ սմանց պլինձ: Նաև Խորայէլ եպիսկոպոս առաջնորդն Պողաւեալ ի վերայ վանիցն պարաք համար հարիւր թուման և ինքն Սիմէօն եպիսկոպոսն այժմ առաքեցեալ գոլով նուբակ սրբոյ էջման կրամանաւ հանգուցեալ կաթողիկոսին ի մասին վճարոց այնմ պարտուց տուեալ Նիկողայոս եպիսկոպոսին յարցեանց նուրբակութեան երեք հարիւր թուման թէվրիզոյ, Նաև յանձնեալ նմա զնուրիակութիւն Սահամաստու զի հաւաքեսցէ նա ինքն ի մասին վճարոց հազար հարիւր թուման պարտուցն իրաւադատութեամբ գենալիբաց հատուցեալ են հնգ կամ վեց հարիւր թուման միայն. և գենալիբաց ևս նուբրեալ են զաթուն թուման նշանակեալ պարտուցն Նիկողայոս եպիսկոպոսն իրաւունք է համարեալ ի մնացորդաց Խորակէլ եպիսկոպոսի առնուլ վասն իւր զմի վիշապագլուխ արծաթեայ գաւազանն նորա, և գերկու արծաթեալ ճաճանչելուք խաչ հանգերձ պատուանդանաւ ոսկեզօծք, մի արծաթեայ ոսկեզօծ աղաւնի հանգերձ պատուանդանաւ, մի լուսածեալ նշանականազարդ որպէս գրեցեալ ի Շահէն պարսից իրեւ զնելիր ի վերայ վիշարին, մի արծաթեայ մեծ տուփ քթախոտի:

, Աւնեցեալ է Նիկողայոս եպիսկոպոսն նաև մի շուրջան զիպայ մի իմիփորմն երեք կը- պորաւ մի փորուրար զոր թաւրիզու ժողո- վուրդքն են գնենել վասն վանից սուրբ Թաղ- էւս Առաքելոյ, ընդ որոց և մի փորուրար մի զոյգ պազբան, մի վակաս սազնեգործ, մի շատիկ ժամարարի և մի արծաթեայ գո- տի: Այլև բերիալ է ընդ իւր ի սուրբ Էջ- միածնայ մի թագ մարդարտազարդ կարմիր աթլացեայ, մի իմիփորմն սպիտակ խաչքն զարդարեալ ակամբը: Աւնեցեալ է հան- գուցեալն նաև երեք մատանի մինն անձ- նական իւր կապուտ եազութ և երկուքն յիսրայէլ եպիսկոպոսէ մացեալք մին խա-

չաձեկ կարմիր եազութ և մինն բոլորակ նոյնպէս կարմիր եազութիւ ունելով ի վեարին կողմն թագաձեւ մանր ակամք: Մի պահակէ նրայէլ եպիսկոպոսին և մի պահակէ ևս իւր անձնականն:

Ասէ Սիմէօն եպիսկոպոսն թէ յելանելն իմ ի վիճակ պարզեցեաց ինձ նիկողայոս եպիսկոպոսն զքանի խոչոր արծաթեայ զարֆ զահագի և ես թողի առ նա զի ի զերադանալո ընկալայց, այլ ոչ յաջողեալ ինձ ընկալուլ զայն մնաց առ յիշեալ եպիսկոպոսն և որպէս կարողանամ մտածել թուի ինձ լինիլ տասն և չորս այլ այժմ լսեմ թէ հինգ հասն միայն գտանի ի միջի կայից հանգուցելոյն: Ունէր ասէ հանգուցեալն նաև մի մեծ առուրբին և մի արծաթեայ կառամարդ գօտի գնիելոյ: Վկած Սիմէօն եպիսկոպոսն ան գաման անհարսութեանց հանգուցեալ նիկողայոս եպիսկոպոսի ասելով թէ ինքն եղեալ է առ նիկողայոս եպիսկոպոսն վեց տարի և չէ տեսեալ աչօք իւրաքանչօք իւրովք ի բանից բերանայ նիկողայոս եպիսկոպոսի թէ իցէ գտանեցեալ հանգուցելոյն հարստութիւն մեծ կամ փոքր և թէ ի գալին հանգուցելոյն ի տեսութիւն մեր ասացեալ է ինքն նմա թէ ընդդէր այսքան անազանհցեր գալուստ քո ի տեսութիւն կաթողիկոսին և պատասխանեալ է թէ չզիտես դու իմ որպէս սութիւնն յորժամ չ'ունեմ զծախայկս որպէս կարէի գալ և եղեւ զի այդ քո բան ասաց ինձ Մակուայ խանն և ես պատասխանեցի թէ դու զիտես որ ես կարողութիւն չունեմ որպէս կարացից զնալ յորժամ նա հրամայեաց ինձ թէ ես չուզեմ ի ձենին զեր հարկն դու զայն պիտոյացուցեալ վասն քո գնա՞ ի տեսութիւն կաթողիկոսին և ես այժմ այն կարողացայ գալ:

Եւ ըստ այսոցի հանգամանաց որոգնեալ այլք մեր ժամանիթ անձինք գտանին ընդ բամբասանօք պաշտօնատարացն հանգուցեալ նիկողայոս եպիսկոպոսի թագէսս քահանային և եղեօր նորա Յովսէփայ Թագէսսական որպէս և ի գրութիւնս ումանց ընթերցեալ լինի թէ Թագէսս քահանայն և Յովսէփ եղեօրայրն նորա վասակար են գտեալ և կողոպտիչ հարստութեանց նիկողայոս եպիսկոպոսի և որբոյ վանիցն Թագէսսի առաքելոյ վասն լուծանելոյ որքան և կարելի դտանիցի զչար հոչակսն

վասն հարստութեանց վանիցն կամ նիկողայոս եպիսկոպոսի և չկարծես հասարակաց յաղազս զինչութեանց և որքանութեանց իսկութեամբ եղելոցն և կարծեցեալ յափշտակութեանց երկուց եպիսկոպոսի վասնիցն և վիճակաւորի հանգուցելոյ ձեր արժանանձնութիւն վասն Աստուծոյ և վասն պաշտպանութեան իրաւանցն և արդարութեանց պատուելով զայս մեր կոնդակ լինիչիք միաբանութեամբ ունելով ընդ ձեզ և զվարած անօթ հարազատն մեր աղայ Առաքելն մինասեանց և զերեցիխանն եկեղեցւոյն և զաւագ քահանայն մանրամասնեայ հետազօտութեամբ ըստ ամենայն կարողութեանց ձերուժ մըտաց և խորհրդոց և արդարասիրութեան կամաց պաշտօն Աստուծոյ համարեսչիք լուսաբանել զամենայն հշմարտութիւն վասն իսկութեանց եղելոցն ի վասն յառաջ քան զվախճան նիկողայոս եպիսկոպոսին և վասն պակասելոցն յանցանէ յետ վախճանի նուրա և ի զիր հանեալ իսկութեամբ առաքենութիք առ մեզ ձեր ամենեցուն ստորագրութեամբ:

Առաքեմ ձեզ վասն ձեր վերաբնութեանց նաև ցցուցակ տրեցեալ մեզ ի Ցովսէկիսահան վասն գումարաց զրամոց և զանազան նիւթեղինաց յետ վախճանի նիկողայոս եպիսկոպոսի որպէս թէ ստացելոց ի Սահակ եպիսկոպոսէ որոց ևս զիսկութեանցն ինեմք ծանուցանել մեզ:

Ընդ այսմ զիրցաք մեք և նորուն բարձր ծննդեանըն Գեներալ կօնուլին և խնդրեցաք լինիլ պաշտպան ձեզ և իրաւանց և արդարութեանց գտատպարտելոցն ըստ պահանջելոյ հարկի քրիստոնական հրամանաց որ տէր և պաշտպան է ամենան իրաւանց և արդարութեանց և ոչ զոյ ակնառութիւն առաջի նորա:

Յամի աղջական 1301, և Փրկչական 1852

Հմբ. 380. Նոյեմբեր 20:

ԿԱԹՈՒՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՑ ՀԱՅՈՒՑ
ՆԵՐՍԷՍ

(8)

Հրատ. Կ. Յ. ԲԱՍՄԱԶՅԱՆ

Նոյնութեամբ կը դնենք այստեղ Ս. էջմիածինէն ստացուած հետեւեալ երեք Պաշտօնագիրները.

Ա.ՄԵՆԱՅԵՆ ՀԱՅՈՑ

ՎԵՆԱՓԱՌ ԿԱԹՈՒՂԻԿՈՍ

ՅԵԿ

ՄԱՅՐԱԳՈՒՅՆ ՊԱՏՐԻԱՐքԻ

ՆԱԽԱԳԱՀՈՒՅԱՄԱՐ

ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՈԳԵՎՈՐ

ԽՈՐՀՈՒՐԴ

Թ. 190

24 Մայիս 1938 ամբ

Ս. Էջմիածին

Ս. ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ԱՄԵՆԱՊԱՏԻՒ ՊԱՏՐԻԱՐք

Տ. ԹՈՐԳՈՄ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԳՈՒՇԱԿԵԱՆԻՆ

Նորին Ս. Օծուրիւն Տ. Խորէն Կարուղիկոսը՝ տարւոյս
Ապրիլի լրյա 6ի գիշերը, հանգեաւ ի Տէր սրբ կարուածից:

Գերազոյն Հոգեւոր Խորհուրդը խոկոյն եւ եր հաղորդեց այս մասին Կառավարութեան, որի հետեւանեալ Խեւանից ժամանեցին բժիշկներ, որոնք մանրազնին հնենուրիւնից յետոյ, յայտարանցին քե հանգուցեալ հայրապետի մահին տեղի է ունեցել սրբ կարուածից:

Կառավարութեան առաջարկարեամբ և Գերազոյն Հոգեւոր Խորհուրդի համաձայնութեամբ յիշեալ բժիշկները՝ պրօֆ. Շեկ-Եղվագիկեանի զիսաւորութեամբ, անդամանատեցին հանգուցեալին դին, որով վախիսանապետ հաստատուեցաւ քե Խորէն Ա. Կարուղիկոսի մահի հետեւանի և եղիլ սրբ կարուածի: Անմիջապես հեռագրուեցաւ Տաճն Կիրիկիոյ Շնորհազարդ Տ. Սահակ Կարուղիկոսին, Ս. Երաւանցիկոսին և Կ. Պոլի Անենապատի Պատրիարքներին, ուղարկեցին խնդրուեցաւ իրազեկ անել Արտասահմանի բոլոր բեմերին Տ. Խորէն Ա. Կարուղիկոսի մահուան մասին՝ կարգադրելով հանգուցեալի յիշասակին հոգեհանգիս կատարել:

Նոյնանման հեռագրեներ ուղարկուեցան նաև Համամիութենական Հանրապետութիւններում գտնուած բոլոր քեմերին: Մատուցուեցաւ հանդիսաւոր Ս. Պատարագ եւ կատարուեցաւ հանգուցեալի օծումը ու բաղումը:

Տ. Խորէն Ա. Կարուղիկոսի վաղաժամ մահը իւր վիշտ պատճառեց Ս. Էջմիածին միաբանութեան, սակայն աւշխարհի ամեն կողմից եւ միութենական սահմանի Հանրապետութիւններից տեղացող վօսակցութեան, պրոյ եւ հաւատարմութեան զցացմունեներով յի հեռագրեները առ պատճական Մայր Արոռ Ս. Էջմիածինը միտքառում եւ խաչաթեռում են մեզ:

Գերազոյն Հոգեւոր Խորհուրդը բերամ է իւ Շնորհակալիկը Ամենապատութեանդ եւ քեմիկ հաւատացեալ ժողովրդին Տ. Խորէն Ա. Կարուղիկոսի մահուան առքի արտայատած ջերմ ցաւակցութեան եւ բարեմաղութեանց համար: Գերազոյն Հոգեւոր Խորհուրդը կատարեալպես հաւատացած է, որ քե Ձեր եւ քե հաւատացեալ ժողովրդի հաւատարմութեան եւ բարեացակամութեան զցացմունեները միօս վառ կը մնան առ Ընդհանրական Հայրապետութիւնն ու առ Մայր Արոռ Ս. Էջմիածինը:

Աղօթենք Բարձրեալին, որ պարզեն Ամենայն Հայոց Հայրապետութեան եւ Ս. Եջմանին անսասանութիւն եւ յաջող Հայաստանաց Եկեղեցու աւանդական հարգերի համաձայն գումարել Ս. Եջմանին Համազգային Եկեղեցական Ժողով եւ ընտել եռ Ընդհանրական Հայրապետ:

Հայաստանի Խորհրդագոյն Սոցիալիստական Հանրապետութեան բարեհան վերաբեր մունքը այս խնդրի Եկեղեցամբ հաստատում գրաւական է սոյն հարցի բարւու լուծման:

Ընդ ամին Գերագոյն Հոգեւոր Խորհուրդը անհրաժեշտ է համարում հաղորդել Զեզ, որ հանդուրցեալ Տ. Խորեն Ա. Կարուղիկոսը 1936 թօւի Ապրիլի 18ի Հայրապետական Կոնդակով Գերագոյն Հոգեւոր Խորհրդի անդամ Գերասենոր Տ. Գեորգ Արենայիսկոսը Զորեշեանին կարգել է Ամենայն Հայոց Կարուղիկոսի Տեղակալ:

Գերագոյն Հոգեւոր Խորհուրդը բնդ ամին ներփակում է յիշեալ Կոնդակի վաւերական պատճենը:

Տեղակալ Ամենայն Հայոց

Հայրապետութեան՝ Դէ՛մրդ Արքեռու. Զէ՛ՄՐէ՛ՔՉԵԱՆ

Անդամ Գերագոյն Հոգեւոր Խորհրդի ԱՐՄԵՆ ԱՐՔԵՎԻՍԿՈՊՈՍ

(Կառավար)

ԽՈՐԵՆ ԺԱՌԱՅ ՑԻՍՈՒԽԻ ՔՐԻՍՈՍԻ ԵՒ ԱՆՀԱՍԱՆԵԼԻ ԿԱՄՈՔՆ ԱՍՏՈՒՇՈՑ ԵՊԻՍԿՈՊՈՍԱԳՈՏ ԵՒ ԿԱԹՈՒՂԵԿՈՍ ԱՄԵՆԱԱՅՆ ՀԱՅՈՑ ԽԱՅՐԱԳՈՑՆ ՊԱՏՐԻԱՐք ՀԱՄԱԶԳԱԿԱՆ ՆԱԽԱՄՄԵՆԱՐ ԱԹՈՒՐՈՑ ԱՐԱՐԱՏԵԱՆ ԱՌԱՔԵԼՈԿԱՆ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՅԻՆՑ ՍՐԲՈՑ ԿԱՓՈՒՂԻԿԵ ԷՇՄԱՍՆԻ ԱՆԴԱՄՈՑ ԳԵՐԱԳՈՅՆ ՀՈՎԵՒԹՈՐ ԽՈՐԵՄՐՈՑ Ս. ԷՇՄԱՍՆԻ, ԼԻԱԶՈՐ ՆԵՐԿԱ ԵԱՅՈՒԹՁԻՆ ՄԵՐՈՒՄ ԳԵՐԱՇՆՈՐՑ Տ. ԳԵ՛ՄՐԴ ԱՐՔԵՎԻՍԿՈՊՈՍԻ 20ՐԵՔՉԵԱՆ, ՀԱՐԱՋԱՏԻ ՄԱՅՐ ԱԹՈՒՐՈՑ ՈՂՃՈՑՆ ՔՐԻՍՈՍԱՄԱՆԻ ԵՒ ՕՐՀԱՌՈՒԹԻՒՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ.

Ի Եկատ առեալ զիոռձառութիւն Զեր յընքաց բազմամեայ եւ պատախանատու պատօնավայրութեանց, նաեւ գիտիմ, զինուածես եւ օրշանկատ բնաւորութիւն Զեր, այսու Հայրապետական Կոնդակաւ նեանակենք զեզ Հայրապետական Տեղակալ եւ նախագահոյ Գերագոյն Հոգեւոր Խորհրդոյ Ս. Եջմանին:

Պատուեր տամ Գերասենորութեանի յետ մահուան Մերոյ, Խորհրդակցութեամբ Գերագոյն Հոգեւոր Խորհրդոյ Ս. Եջմանի, տալ զերքաց ամենայն զործոց վերաբերելոց հաւատացնալ հօտին Մերոյ եւ Եկեղեցեաց Հայոց, որք կան ի սփիւռս ատխարհի, պահելով եւ պահպանելով անազարտ ամենայն աւանդս եւ զիրաւուն Եկեղեցւոյ, նեանակել զկանոնաւոր ընտրութիւն յաջորդին մերոյ նորոյ Կարուղիկոսի Ամենայն Հայոց, ըստ կարգաց եւ կանոնաց Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ:

Լիայոյս եմք եւ հաւատամք, զի միաբանութիւն Մայր Արոռոյս եւ Առաջնորդ եւ Առաջնորդական փխանորդք թեմուրեկից, Թեմական Խորհուրդք եւ Եկեղեցական Հոգաբարձութիւն աջակից լիցին Զերդ Գերասենորութեան ըստ ամենայն մասանց ի կատար ածելով զկարգադրութիւն Զեր:

Աւանդեմք նաեւ եւ պատուեր տամ հայրաբար սիրելի եղբարցս եւ զաւակացս, Ամենապահի Պատրիարքաց, ամենայն առաջնորդաց, ազգային եւ Եկեղեցական Վարչութեանց եւ հաւատացնալ հայ ժողովրդեան, լինել զօրավիզ եւ զարծակից Զեզ, Տեղակալից

Ամենայն Հայոց Կարուղիկոսի, միաբան եւ համերաշխ ընդ միմեանս յամենայն գործ քարիս եւ վարել զազգային-Եկեղեցուկան հաստառութիւն եւ զծունարկս Քրիստոնեականս սիրով, յուսով եւ հաւասով:

Օրինելով զեզ եւ զամենեսին, մարինք ի Տեսոնք տօնրել Զեզ կար եւ գորութիւն, Հայաստանեաց Ս. Եկեղեցու անսասանութիւն եւ պայծառութիւն, Ազգին Հայոց եւ Հայրենեաց խաղաղութիւն եւ երջանկութիւն:

Ազօրեմք առ Աստուած նաեւ վասն խաղաղութեան Աչխարհիս եւ համերաշխութեան ազգաց:

Ողջ լեռու, զօրացեալ ի Տեր եւ յաւես օրինեալ ի Մէնձ, ԱՄԷՆ:

յ/18-6 Ապրիլի 1936 ամի

Հայ Տուժարիս Ռ/ՁՁԵ

ի Հայրապետութեան Մերում Դ. ամի

յԱյրարատեան Մայր Արքու Ս. Էջմիածնի

ի Գաղաքաղաքաց

թ. 620

ԽՈՐԷՆ Ա.

Մայրագոյն Պատրիարք Կարուղիկոս

Ամենայն Հայոց

(ԱՆԻՔ)

Գերազոյն Հոգեւոր Խորհուրդը հաստատում է սոյն Հայրապետական Կոնդակի պատճենի նոյնաւորինք բնագրու նետ ստորագրութեամբ եւ կնեյ դրումամբ: 14-6 Մայիսի 1938 թ.

Ս. Էջմիածնին

Գերագոյն Հոգեւոր Խորհրդի անդամ՝ ԱՐՄԷՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ



Շ Ր Ջ Ա Բ Ե Ր Ա Կ Ա Ն

Գերազոյն Հոգեւոր Խորհուրդը սոյն ցըշքերականով հրահանգում է Հայաստանեաց Եկեղեցու բոլոր Թեմակալ Առաջնորդներին հանգուցեալ Վեհափառ Հայրապետի օման եւ անուանակոչութեան առքի փոխանակ Հայրապետական մազրանքի՝ կատարել հոգեհանգստան, խակ Ս. Էջմիածնի տօնքն եւ Նոր Տարուն կատարել մազրանք Ամենայն Հայրապետութեան յաւատեւութեան եւ անօսանութեան համար:

Այլեւ այսունետեւ շարունակել յիշատակի հանգուցեալ Կարուղիկոսի անունը պատշաճ ձեռով, մինչեւ նոր Հայրապետի ընտրութիւնը:

Վերօյթեալը հաղորդուամ է ի գիտութիւն եւ ի գործադրութիւն թեմիդ բոլոր Եկեղեցներին:

Անդամ Գերագոյն

Հոգեւոր Խորհրդի՝

ՎՐԹԱՆԷՍ ՆՊԻՍԿՈՊՈՍ

Թիւ 223

24-6 Մայիսի 1938 թ.

Ս. Էջմիածնին

(ԱՆԻՔ)



ՇՆՈՐՉԱԿԱԼԻՔ

Աւագուրքիմեն ունիկ հաղորդելու թէ Ս. Արոռոյ բանկային Ազն. Տիւար Պետրոս Կրկ պատուական հնիկահայ բանկործը, բներդ Ս. Յարութեան տաճարի վերայինուրեան վերաբենամբ սկսուած աշխատամբները, ինձնարեւարաւ տրանսպրած է երեւ հարդիր անզ. ունի, իր նպաս վանուց իրեւ ինկած ծախուց բաժին բաժին:

Հաստատուական Հոգեւոր Պետք ու Միաբանուրքինը իրենց երամագիստրունինը կը յայտնին հրապարակաւ, մեծանեն նույնատուին այս ազնիւ վերաբերնենին համար դպի Ս. Արոռոյ:

Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՄԵՆ

ՆՈՐ ԶԵՐՆԱԴՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Այս տարի եւս Ս. Արոռոյ ժառանք ժառանք եւ Անձայարանը տուին իրենց հոգեւոր հունձիքը՝ յանձինս երեւ նոր Սարկաւագներու եւ չորս Աբեղաներու:

Ժառանքաւարուաց Վարժարանի Գ. դաստիարանի չորս աշակերտեներ աւարտած ըլլայով իրենց բանամեայ ուսումնական ըրցաշաբը՝ հրաքուեցան տեսչութեան կովկի տալու իրենց վերջական որուաւմը:

Անօնցիկ երեւ Տնօրինք Ծովովոյ առջեւ յօմարուին յայտնած եւ ուստացիք ստորագրած ըլլայով ընդունելու կալսակրօն ելեւ՝ ղեցականութեան լուծը, կիսասարկաւազութեան աստիճանի ըրցաշաբը՝ սրչութիւնը կատարուեցաւ՝ 30 թուլիս Ուրբար երեկոյին, Մայր Տաճարին մէջ:

Ցաջորդ օրը, Վարդակակի նաւակափերի նարար առաւտուն, սոյն երեւ ձեռնադրուեցան Աւագ Սարկաւալ:

Մրառուչ եւ պահը երբ երեւ նորընայեանեն ծնկաչով կը յառաջանային դպի Ս. Անդան:

Ցաւարտ ձեռնադրուեան խոսեցաւ Ամեն, Ս. Պատրիարք Հայրը, յարդերելով զիրենք ու

նոր կեանիք այս պահեն սկսեալ ուղղեն իրենց հոգին Ասուածոյ լոյսին որ, պիտի անեցնէ, զօրացնէ եւ առաջնորդէ զիրենք իրենց կոչուածի նամբուն վրայ: Մաղրեց որ իրենց ուսերեն ձգուած ուրարի ժապաւենի, իբրև խորհրդանակ ծառայութեան ողիին, իջնէ եւ ծաւախի ամբողջ իրենց հոգիկան կեանիքն վրայ, եւ իբրև լուսոյ նաճանչ մը ի միջիքարութիւն ժողովրդեան, որուն ծառայութեան կոչուած էին:

Նորընայ Սարկաւագներ նոյն ժամեն իսկ սկսան սպասարկիլ Ս. Պատրիարքին:

Անս իրենց անունները. Մարգիս Սարկաւագ Մուշշան՝ Տարտոնցի, նախակրութիւնը սասցած ի Քրրզիսան. 1934ին ընդունուած ժառանք. Վարժարան եւ չորս տարուան մէկ զոհացուցիչ աստիճանով բոլորաց իր ուսումնական բթացքը, 21 տարեկան:

Դրանիկ (= Անդրանիկ) Սրկ. Ղազարեան՝ հնուսցի ծնողաց զաւակ, նախակրութիւնը սասցած ի Նովոչեմուսի (Խուսիս), Դաւենիք եւ Պէյրուքի վարժարանաց մէջ. 1932ին ընդունուած է ժառանք. Վարժարան, որուն ընթացքը աւարտեց այս տարի զոհացուցիչ լաջողութեամբ, 21 տարեկան:

Անդրանիկ Սրկ. Աշճեան, զաւակ Եղեսչիացի ծնողաց, Հայկ ծնած, նախակրութիւնը սասցած նոյն բաղակի նախ ազգային եւ ապա ամերիկեան վարժարանաց մէջ. 1934ին ընդունուած ժառանք. Վարժարան, որուն ընթացքը աւարտած է փայլուն յաջողութեամբ, 19 տարեկան:

Նաբար երեկոյին (Ցուլիս 30) յես Վարդակականի եւ Ս. Յակոբայ Տեառնեղոր Առաքելոց մեծանանդու նախատօնակին, որուն կը նախազանե Ամեն. Ս. Պատրիարք Հայրը, կատարուեցան խանայախան ձեռնադրութեան կոչումի սրայոյզ արարութիւնը՝ Ընծայարանի բանագոյն դասարանի չորս օրշանաւարեներու, Անդրանիկ, Արմենակ, Խաչիկ եւ Ազա Սարկաւագաց:

Եկեղեցի հաւաքուած խուռն բազմութեան ընդ մէջնեն, նորընայ անեանե Տաճարի դունեն սկսեալ ծնեացնաց յառաջացան դէպի դասի ատեանը, օգնութեամբ առներեւակաց չորս վարդականեներու, եւ արտասանեցին իրենց հաւատութիւնը Ամեն. Ս. Պատրիարք Հօր,

Կ'արառառեին յուզումէ՝ չուցերուն ծը-
նողները եւ ընտանեկան պարագաները, ո-
րուն նզիպտուն եւ Հակիպէն փութացած էին
ներկայ գտնուելու ընորհաբաժնութեան հան-
դէսին իրենց հոգեհամարներուն, եւ անձամբ
նուիրեն զանոնէ Աստածոյ ծառայութեան:

Դիւերը կատարուեցաւ Հակում. յաջորդ
օրը Վարդավանի հանդիսաւոր Ս. Պատա-
րազր մատոյց Ամեն. Ս. Պատրիարք Հայրը
որ եւ կատարեց համանայական ձեռնա-
դրութիւնը: Հոգեւոր աստիճաններու ըր-
չութիւնը, եւ բոլոր յարակից մանեանա-
նութիւնները կատարուցան սպասորիշ խոր-
հրդառառութեամբ: Կարտակի իշխանական ինչ-
պէս եւեկուան կոչումի նոյնպէս այսօրուն
ձեռնադրութեան արարողութեանց Ս. Արքու-
ոյոյ Հաւատարապատ Տ. Մեսոնոյ Արքեպիս-
կոպոս: Անկ առքարեկայ կեցած էին հայ-
կան եւ ներկայ տեսուչներ՝ Տ. Տ. Տիրան եւ
նդիք Վարդապետներ:

Օծումի արտագրու պահուն Անդրամիկի
Մրկ. Վերակոչուեցաւ Տ. Հայկանսկ, Ար-
մենակ Մրկ.՝ Տ. Հրազդան, Խաչիկ Մրկ.՝ Տ.
Կորին եւ Ազատ Մրկ.՝ Տ. Շահէ:

Ազատ ուուին իրենց խաղաղութեան ա-
ռաջին ողջոնիք ժողովուրդին որ գաւուած
այս արարութիւններէն՝ լարուած ուուա-
դրութեամբ կը նետեւե անոնց եւ կը մաս-
նակցէր իր «ամեն» ներով:

Քարոզց Ամեն. Ս. Պատրիարք Հայրը,
որ հիւսելով օրուան տօնին եւ կատարուած
ձեռնադրութեան խորհութեանները, ու կենա-
լով Քարուն և մեղ աս լինել խոսին
առջեւ, յորդուց ձեռնադրեանները միշեւէ
իրենց կեանին վերջ անսալիք մնալ, այս-
իննեն ապրիլ, գործի եւ մեսնիլ իրենց այս-
օր կատարած ուիսին բարձրութեանը վրայ,
միօն ինչամբ ունենալիք հանդիր առ պա-
րագան ք ասպարհօք՝ ուր կը մտնին այս
սնորհաբաժնութեամբ, տաժանի եւ պարտա-
կանութեանց հոգեւոր կեսնին և մսաւանդ
հան ք պատույ եւ փառիք:

Ողջոնիք պահուն, Ամեն. Ս. Պատրիարք
Հայրը նախ՝ եւ ապա ամբողջ եկեղեցական
դասը, բեկ բարձրանալով, համբուրեցին
նորինայտաներու օծեալ աշեն ու նակա-
ները: Եղին բառ ժողովուրդը պատարագնեն
ետք, եր չորսը բնմին առջեւ շարուած լլ-
ուեկամին կը վերծանին իրենց առջեւ դրուած
Աւետարանները:

Եւեկոյեան ժամեզուրեեն ետք կատա-
րուած վեզարի օհնութեան եւ ըրչութեան
արարողութիւնը. ձեռնադրողին եւ ձեռնա-
դրամիերուն, ու բոլոր ներկայից սիրաց
քորուց կարծես սուրբ սաւառու մը, եթ
կուտութեան խորհեզաւոր հօդը, վեզարը,
ծածկից սեւեռու մէջ արդէն պարուրուած
այս նուիրեալ երիտասարդներուն գլուխները:

Ամեննէն վերջը, զգածուած սրազ դարձ-
եալ խօսեցաւ Ս. Պատրիարք Հայրը: «Առա-
ւուսուն, ըստ, Կարգին օհնին եւ որ խոր-
հրդառառութեացաւ, երեխոյին՝ Կենցարին կա-
նոննը: Առաջինն է անուուս եականին, բայց,
մեր ուխտ կատարողներուն համար գէք, ան-
համածես է վերջինը՝ արժեցնելու համար ա-
ռաջիննը: Աւիարհեն հեռանալ մարմինով,
լարգոյն կարենալ մօտենալու համար անու-
նողիով. այս է այդ Կանոնին ոգինք: Պար-
զեց այդ կենցարին պարունակած հոգեկան
վայելները եւ աստանենները միանամայն, ու
իրեւ միջոց առաջիններէն չզգկուելու եւ
վերջիններէն յանջուելու՝ ներկայացուց վե-
զարի օհնութեան ալորեններուն մէջ կարգաց-
ուած պատգամը Տարեւեան դպրոցին, որ եւր-
ուղարկած սա հարուստ յանգին մէջ կը բանա-
նեւուի. «Եռաց», Հեռաց»: Եռացութ
օնահններգ, հեռացութ խոսքներգ: Արքան
աւելի հոգեւորականը հրանիք իւ մէջ իւ
կարգին սրբութեան իրեն եկած բարի ազ-
գումները, այնան աւելի կը խաղաղեցն
իւ սիրէն ու միտք՝ աւիարհեն իրեն սա-
դրուած խեա հապոյնեւուն դէմ: Առու մէջ
ցոյց տուալ զալսինք այս կենցարին մեծա-
մեծ արդիններուն՝ ընկանաւու ներկեցույ
եւ մեր իսկ նկեղեցւոյ կեանինն մէջ: Հա-
մասօսի զծոց պատկերը հայկական վանա-
կանութեան դարաւոր կեանիք կավալու մեծ
դէմներուն, եւ մադրեց որ իրենք, այս չոր-
սը, բիւ մը միայն աւելցուցած ջրլան այդ
եղանիք անմաններու երամին վրայ, նևն.:

Ապա, ամբողջ Միաբանութենք, զար-
դապետք եւ սարկաւագուեմ՝ Ս. Պատրիարք
Հօր եւ նորմանակերուն հետ բարձրացան Պա-
տրիարհանան, ուր երբայրական ողջագուր-
մամբ մարդարակութեցին նորապատ աբեղա-
ները:

Անկ իրիկունք վանիք հատարանին մէջ
սարուած էր՝ ընին նախապահութեամբ Ամեն. Ս. Պատրիարք Հօր՝ Միաբանական ընդհա-
նուր ընթրիք մը, որուն երաւուած էին

նաեւ նորբնաներու հայրերը: Ամեն. Ա. Պատրիարք Հայոք խօսք առնելով բարեխօսն զրկագիպուրեան մը առցիւ դրաւ ամէնքը. դիմէ տուաւ թէ երկուան եւ այսօրուան ձեռնադրուքիմեներով, հոգելոյս Դուռեան Մրգանեով սկսուած կրական վերանորոգուրենէն ի վեր, հասած նորեռուն զուտ թիւք յանցած է երեսուն եւ եօրի, որ թիւն է Հրութիսմեան և Անձիմէն նուիրեալք ի թիւ: «Անտուս, ըստ, սկիզբէն՝ այսինքն իր տար եւ աւելի գարերէ ի վեր, ուս ու ուս անբանեն լցուած է այդ թիւը. աւանց առոր պիտի ջարութակուէր եւ միշտ աւելի պիտի ջառաջանար այս Հաստատուքիմէն: Ասոնց ամենուն, եւ իրենց դեռ ի կենս սակաւարիւ ի հիներուն համար իմ յարգանեներովս հանդեռէ, ես կ'անդրադառնամ իմ մեծանուն նախորդիս եւ իմ օրով հասած այս նորեռուն վրայ, որոնց թիւը Հ. Կիւենէն մինչեւ Անդրանիկ սարկաւուզ, տասն եւ հինգ տարուան մէջ եղան 37, թիւը երանեալ կոյսեռուն: Ուրեմն հոգեւոր զոմերու բաժակ մըն ալ լեցուեցաւ այսօր: Վիտի լեցու դեռ, մեր իրձն ու յոյսն որ դոյն շատ պարեր, նոր բաժանենք, նոր և երեսուն եւ եօրքանք ներ իրար ետեւ պէտք է միտք կենսաւորեն այս Հաստատուրեան մքննողոր. պէտք է «Անձիմէն նուիրեալք» հնչէ հսու միտք ոչ լիկ իր երգ, այլ մասնանան իրեւ կեանք նուիրումի եւ սիրոյ: Ու Մրգանը կարգաց այս առքիւ գրած իր մէկ հնչեակը, «Անձիմէն նուիրեալք», որտէ վերջ Սարկաւազներ եւ աւակերք յուրնկայս երգեցին համանուն շարականին առաջին տուեր: — Թեսոյ Ս. Պատրիարքը, շարունակիրով իր խօսքը, բաժակ բարձրացուց կրօնական եւ ազգային զգացումներով եւ սկզբունքներով սինուած համաձայնուած այն ոդիին ի պատիւ, որ «երեսուն եւ եօրքանք ներով էկնուցեր է միտք այս փանին եւ պիտի էկնուրն այսունենաւ եւս:

Ապա երգուեցաւ Ս. Արքուոյս պատօնական օրհներգը ու թիւրին վերջացաւ. Ս. Պատրիարք Հօր օրհնութեամբ:

Նորբնաներն են հետեւալք. Տ. Հայկաներ Արքայ Տօնիկեան, ծնած Քիխան, հայնական կրութիւնը ստացած է իր գեղին մէջ, յետոյ Գանիրէն ուր ցարնաւարտ կ'ըլլայ Գալուսեան վարժարաննեն: Ժառանգաւորաց ընդունուած է 1932ին, 25 տարեկան:

Տ. Հրազդան Արեկայ Ռուկերչեան, Երզիկացի ծնողացի ծնողաց զաւակ, ծնած Խուլիր, նախնական ուսումն ստացած է Կ. Պոլիս, Միտիլի, Արեկն եւ ի վերջոյ Գանիրէն Գալուստ վարժարանին մէջ: Ժառանգաւորաց ընդունուած է 1932ին, 22 տարեկան:

Տ. Կորին Արքայ Մանուէլեան, Այնքացի, նախնական ուսումն ստացած նախի իր ծննդավայրին, ապա Հայելիք ազգ. դրաւանց մէջ: Ժառանգաւորաց ընդունուած է 1932ին, 23 տարեկան:

Տ. Շահէ Արքայ Երէցիան, Էվլէրէկցի ծնողին՝ Հայկա ծնած, նախակրութիւնը ըստացած Լառնակայի եւ ապա Գանիրէն ազգ. վարժարաններուն մէջ: Ժառանգաւորաց ընդունուած է 1932ին, 21 տարեկան:

Զորսն ալ, դեռ պատահի, նանցած են տարագուրեան տառապահնեները, թէեւ բարեբախտարար մինչեւ վերջը իրենց ծնողին չամենուած: Ամեկն ալ զգաս վարով, հոգեւոր եւ յարաջան աշխատախրութեամբ տմեն ասրի դասարան փոխած, առողջ եւ վայելուց կամուն: Միհայն ստացած են, Ս. Պատրիարք Հօր ձեռնէն, դպրութեան չորս ասէնամները՝ 1932 Սեպտ. 3ին, եւ կիսասարկաւագուրեան ու սարկաւագուրեան ասինանները՝ 1935 Օգոստ. 3ին:

Միոն յանուն բովանդակ Միհաբանութեան, կը մաղիք որ ամենն ալ իինին աւեակ առանց ամօրոյ ի ծառայութիւն մեր նուիրական Հաւասէին, սիրեցեալ Ազգին եւ Ս. Արքուոյ:

ՀԱՆԴԻՍՈՒԹԻՒՆՆԵՐ ԺԱՌ ՎԱՐԺԱՐԱՆ ՆԵՐԸ

* Յուլիս 11 թ: — Այսօր սկսուեցան Ժառ. Վարժարանի ամսութիւնի թիւանացի և գրաւոր քննութիւնները: Որոնք ըստ սովորականին եղան Անն. Ս. Պատրիարք Հօր նախագագութեամբ և ուսուցիչներու: Բերանացի քննութիւններուն մէկ կարենոր մասը ինք, Ս. Պատրիարք Հայրը անձաւը կատարեց: Այս առքի ևս կազմուած էր քննիչ յանձնախուսուն մը բազկացած վարժարանի Տեռուչ Տ. Եղիշէ Վարդպահուէ, Տ. Կիւրեց Վարդպահուէ եւ Ցիար Ե. Գէրպէրեանէ: Ցանձաւա-

խումբը պատրաստած էր զբանոր դասերու հարցարանները և դասաւորթիւնը կ'ընէր բնեանացի քննութեանց. քննութեանց արդիւնքը եղաւ առանձիւնի:

* Յուլիս 23 շաբաթ կեսօրի ետքը ժամը 4 ին,
տեղի ունեցաւ ժառանգաւորաց Վարժարանի
մարզանակության վարչութեան բանի մէջ, զեկավա-
րութեամբ Արքենակ Արքի ի որ մարդկաւ սպասցին
է վարժարանի Ազգիկունակիր բանուած էին
երկու խումբերու, Կարմիր և Կանաչ, իրենց իսկ
կողմէ ընտրաւած յասուած խմբակներուն. Քանի
մէ օրեր առաջ անդիք ունեցած էին արձեն պա-
հեցարդին եւ Փուլթպոլի խմբակն մըցումները եւ
երկու խումբն մէջ ևս շանէր էր Կարմիր խումբը, եւ
առաջանք իրավ. Մցցանակ այց նպատակին համար
յատացաւ ած երկու ազգական բանակները:

Այսօրուան սղիմպիկական մրցանքներու հանդէս սկսած ժառանգաւորաց մարզիկներու տունացնեցի և վարժարանի բայլի ընդունված առաջավագ պարագաների հետ բաշխեն. եղան վազքեր 100—800 մէտր, երկայն և բարձր ստումբներ, չափական և նկազական լիֆթերով մարզանքներ, զրոշարշաւ, զնապարագաներ, և այլն. յոյժ ծիծաղալարմ էին փարբերուն պարկարչաւ և երեք սուբով վազքը, սպառագրի էին վարժարանի սննդերն սարսապէցիցիկ յանդինութեան կը հռնէին:

ժառանգաւորց մարդկների իրենց խաղողներ մէկ երկու սքիզն մարտանկան ոյժ, ձկնուածքներն, և մասնաւանդ կարպատան վիճակներն ողի: Ներքայ էին մարտանութիւնը, ուսուցչիներ, ծառնօթներ և համակրներ: Մարգարանդէքի աւանդութիւններին արային և երկրորդ հանդիպացողները զբանարտուցան սովորու եւ արծաթազօծ մետաներով և ժապաւէններով:

* 27. Ցուցի Խ. յես միջօրէի ժամկ 4 ին տեղի
ունեցած ժամը. Վարժարապետ ամանը համարկու-
ու, որ հրկու մասերի բազկացած էր. Առաջ մասը
յափացուած էր խասացած մցանենքու. որոնցմէ
առաջին է Աստվածաշնչի մըրգու. Տրուած
նի. թի. էր ու պարելի՞ զ զատորոցէն մեր մէ Ազ-
գային պատմութիւնը նկատեցոյ պատմութենէն: Մասնակցողներն էին Անդրանիկ Աշճեան (Բ. Դա-
ստարանէն): Հարաբեկ ամառապահ Փափակեան (Բ. Դաս-
տարանէն). Էրկու բանախօսնութիւնը ալ պատմուական
փաստերով եղապահցուին ինընց թէզը թէ կա-
րելի չէր ապարանի մըր մէլ Ազգ պատմութիւ-
նը նկատեցոյ պատմութենէն: Քիչն էլ ամառա-
զօյք առաջին հոչափոց Անդրանիկ Աշճեանը: Ապա
եկաւ Արևանանին մըրգաեան. Արաստանեան առաջ-
ինար արաւած քերբեռածն էր. Ս. Սենաբանցի
Ալլուստաֆանա՞ր ըց եւ ուրիշ մէ՛ ընտրուած մըր-
ցորդի կորմէ. մասնացուցներն էին Իրանիկ
հազարան (Ա. Դաս.). Վարդգէս թերզապահեան
(Ա. Դաս.): Գրիգոր Գասպարանան (Ա. Դաս.): Առաջ-
նութիւնը շանկան: մասնացուցով գնաւասան-
քով: Դաշնակ Ղազարեան, Երկորոր եւալ Վարդ-
գէս թերզապահեան: Անոր յարօսոց եղի մըրց-
ցանք, արաւած էր «Այսօր պայտառ» շարականը
և ուրիշ առաջ մըր նիստուած մըրցորդէն: Մասնա-
կցուներն էին: Դաշնակ Ղազարեան, Ստեփան
Դուռըմձեան (Ա. Դաստարանէն): Զայկակ Ֆրուն-
ձեան (Խանապատառապատառապատառապատառ-
քով): Դաշնակ Ղազարեան, Երկորոր եւալ Վարդ-
գէս թերզապահեան: Անոր յարօսոց եղի մըրց-

Ղարժաբանի այս տարրուան երաժշտութեան աւուցիչ կարապետ Սարկաւագ Շիրինեան :

Чѣрѣѣнъ дрѹшьѣнъ ѣхъ գրաւանի, տառաջարեսած
որ զրել ինցնագիր գրաւածք մը արձակ կամ ո-
ւաստուոր. մասնակցուներն էին Կարապետն Փա-
փառաւան (Բ. Խառապանէն), Եղարթիր Հ. Աբրամյա-
նարեան (Բ. Ղասպարանէն), Եղարթիր Հ. Աբրամյա-
նարեան, Եղերն այ գրած էին մէկական քերթ-
ած Ապառաւթիւններն շահեցան հաւասար զնա-
ւանուուն ուն Խառապան ի Բառութիւննեւ.

Figure 15. Developmental stages of the *Atta cephalotes* pharao queen.

Ապա չ զ լայրդան դակարչ զ սրբ պատ յայ-
ռապի թ. մասին գործադրութիւնը, որ բազկա-
րած էր 7 մասերէ.

ժառանգաւոր սաներ, ղեկավարութեամբ հա-
սպես Սաքաւաւիդ, երգիշին Շնչյար զար զամա-
րտացական երգը՝ Ազգ ժամա, Վարժարարի և Ան-
այշաբանի Տեսուչ Տ. Եղիշէ Վարդ, Կարլաց Վար-
արանի և Երեխան Տեղադրիլիք, Ներկայացնեալ ու ուզ-
ուոր կրթական իմաստան պատկերը, որ ուզ-
ացոց ցիշ էր ամէն մասամբ, Տեսչի տուած տե-
սեկագիրն վայ կատարաւեցա, մրցանակներու առաջ-
աշխատի զոր կատարեց Ամեն. Ա. Զարիքարը
այսու Վարժարանի չորս զաստաններու մէջ ա-
պաշին և երեխոր համարացնողները, իմացական
թերապևտներ մէջ առաջինին եղունցից և վարք
ու բարքի մէջ առաջինութեանը շահուղերը ստո-
րան նուէլներ Ամեն. Ա. Զարիքարը Հօր ձեռնուցն:
Չ. զաստանի մէջ առաջին եած էր Անդրանիկ Աշ-
տանեան, իւ Ապար Ալյանեան եած էր Անդրանիկ Աշ-

Հարապիտ Սկրոթիւեան, թ.՝ Պահրամ Պասման-
սն: Ա. Խառապան մէջ՝ Տիգրան Գաղղակնեան,
թ.՝ Յոշիւաննէս Սասկոֆնան Նախապատրաստակ-
ան մէջ՝ Ա. Անդրանիկ Ալբրեխտն, թ.՝ Վարդեն-
էլզգէնեան: Վարդ-բարքի կամ առաջինութեան
առաջին մըցանակի շահեցաւ Յաքիլ Վրաբենեան
Բ. Բանու, թ.՝ Բրցանակը՝ Կոստանդ Տ. Սահմանեան
Հ. Դավիթ, իսկ ամբողջ յարթարանին մէջ՝ Առաջին

անդամացած էր իր զատկութ միջիններ բարձրա-
սահմար Ալյոսխիկ Հնձեան, Ռ. Տիգրան Գաղավեան
Ապա Նևեռքը Սարգսաւոր Մասունքին հաց-
ացաց խնամուած ու զերձ մը յանուն ուսանողու-
թեան, ու զարուած նորուն Ալյոսխապութեան
և սահմանուց վարչուած իշխանութեան, տեսաւթեան
ու ուսուցչութեան, ուր էր յայսնէր աշակերտու-
թեան նորուակախիք և հրաժարաւորական ըզ-
ացաց մունիքը իրենց վայելած ինձանքնուն և
աշարուանութեան համար Ս. Աթոռոյ հովանիին
երերոյ երգուցաց ժողով, Վարդարանի երգու-
թեան կողմէ արձակութիւն իրեց մէ և պատ փակ-
ւան խօսք ըստ նախագահ Ամեն. Ս. Պատրիարք
այցը, որ իր գունուակութիւնը յայտնեց ձեռք
անբարած արցինն ընթառ համար, չետքեց պատ այդ
ուղարքի վրա և անսցմէ կեր անհրաժեշտ պատ-
թիւնը ազնիւ և բարի Նկարազիք՝ որոց միան
իշխան իրավունք պատպահ զամանակ իմացական և
պատկենան չնընթառ է ձեռքեցը, «Հոյ վկանակա-
ներ չենք տար մեր ըրջանաւարտներուն ըստ ն.
Երգագունքներ, զի մեր վկանական ու ուսու-
ացան վելարն են, զոր կը ստանա մեր ըրջանա-
ցան ուսները Ս. Սեղանին առջեւու Օքնեց ա-
նենքը և ողիներց յիշաւակը Ո. Աթոռոյ բոյոց
աւտակաւուրիւնն որոնք, ըստ, մեջ չափ
հայտն աւելի կը հրանիս իրենց երանական կայ-
քերուն մէջ ի տես վարժարանի այս բարզուած
ուսներն և յառաջիւնութեան Տէրունական ա-
զգի բոյոց և Ս. Պատրիարք Հօր օրինաւթեամբ փակ-
ւանցաւ հանդէսը, Առուցչութիւնը և աշակեր-

տու Բիւնք մատեցան ի համբայ Ամեն. Ս. Գաւարիարը Հօր աշխան Ներկայ էր բնտրանի փոքր բազմութիւն մը: Մեկնեցան ամէնքն ալ գու և ուղաբե արամազորութեամբ տեսելով թ. Աթոռու վասարներն բարդաւահանքի և յառաջդիմութեան բարձան համբառն վրայ:

ԱՄՓՈՓՈՒՄ ԱՄՍՈՐԵԱՅ ԼՈՒՐԵՐՈՒ

* Յուլիս 3 Կիր. — Միաբանութեան և աշակերտութեան մէկ մասը Ս. Յարութիւն զայրին. Պատարացի, զոր մատոյ Տ. Խորեն Վրդ. որ յանակիւպի խօսք առաջ և ջանաց պարզել ու իրութիւնը թէ Ս. Յարութեան Բանակ ու ամայի և թափուր վիճակը և երկրին տառապայլի այսկացութիւնը արդինչ են կրծական անտարեկտիւնն անուն և մեր մերքրան և. Ս. Պատարաց մատուցուցան մեռ ի Ս. Հրեշտակապետ, ուր քարոզեց Տ. Տիրայ Վլր. և ասէին ի խաղաղութիւն, և ոչ որոյ խաղաղութիւն (Երեմ. Ը. 11. 14). Յարանին ու ջանաց ցոյց տու որ քիստոնէ ական կենաքի պարզուած է մարդիկ պիտի միան ողջունել համարի խաղաղութիւնը, զոր անքան անզուսպ տենչան քով կը վնասեն, ներկայիս մանաւանդ:

* Յուլիս 4 Բւ. — Ժամ. վարդապետի Անդրեանի սպասութիւնը կենանի պատասխանի պարագանանի առիթոյ, սպեցիալ Անդրեան անդամանի պարագանանի մը, որուն յատուկ կրնան ողջունել համարի խաղաղութիւնը:

* Յուլիս 8 Ամեն. — Ամեն. Ս. Պատրիարք Հօր այցելեց Զեխոսօգաք Գէրք Միաբնարք որ առաջն անառ ըլլալով Ներկրեալ թարգմանած է Առուտաշառունեց. Ս. Պատրիարք Հայր Միաբնարք նուէր տուա հայերէն Աստուածաշունչի 1500 ամենակի ասթի Ս. Աթոռոյ Տպարանէն ի լոյս ընծայուած Յաջարանանքու մը, որմէ չափակաց զու մնաց միխուսարք:

* Յուլիս 13 Եւ. — Ս. Թարգմանչաց վարդապետաց Սամակայ և Մեռոպայ տօնին առթի, Ս. Պատարաց մատուցուցան մայր Տաճարի մէջ. պատարացից և քարոզեց Թարգմանչաց վարդապետ տեսուոչ Տ. կիւրեղ Վլրու. որ Ներկայացուց օրուան սուրբերը իրեն Վլրու մէք կրկնած մարդիկ: որոնք անհանուած էնին իննասան զեր մը կատարելու մեր ազգին մէջ:

* Յուլիս 17 Կիր. — Գիւռ Տիրոյ Ս. Սոսուածանին: Ս. Պատարաց մատուցուցան թէ Աստուածանի Տաճարի մէջ և թէ Ս. Հրեշտակապետ, ուր քարոզեց Տ. Քրթան Վլր. որ Առանց առափելու գոյութեան և առաջանաւ առաջանաւ միան պիտի ըլլայ. Ապա նկատի առաւ բարիի և չարի արցը. ցոյց տուա առուտածային նախախամսութեան ներդայստութիւնը որ կը նահութէ չարկու գոյութեան և Բոյլ կուտա որ նոյնիկ աննու բալընին իրենց մենարկիւրուն մէջ. Բայց վերջնանին յաղթանակը բարիներուն միան պիտի ըլլայ. Ապա նկատի առաւ բարիի և չարի արցը. ցոյց տուա այդ հարցին լուծան համար առաջարկուած ինչ ինչ իմաստաբ-

րական առօտքիւններ և վեր հանեց անոնց թերութիւնները և քիսասոնեամոն ըմբռնուամոն մէկնեց չարիքի հարցը շետակ որ յարաքանի ըմբռն է, այսինքն թէրի մասաց, լիրագործուած բարին, հզրուացուց թէ աշխարհին վրայէն չարիքը արմատախի ընկերու ճիգս ոչ միայն պարզիւն այլ նաև վտանգաւոր է:

* Յուլիս 24 Կիր. — Ամեն. Ս. Պատրիարք Հօր Կողմէ Գեր. Տ. Մեռոպ Անքենք, հետու ուժնենաւով Տ. կիւրեղ Վլր. Ներկայ ի խաղաղցան վեց. Մարի մայր Մեգալուկին համար կատարած հոգեհանգիստին, որ տեղի ունեցան Համարձաման լըրան վրայ Յունաց գհալեւայց եկեղեցին մէջ:

* Յուլիս 24 Կիր. — Ս. Պատարագ մատուցուցան ի Ս. Հրեշտակապետ, ուր քարոզեց Տ. Ներկայ Վլր. որ օրուան Ասետարանի ընթիրուումը — հացերու բազմացման հրացըքը — իր խօսքին նիմի ընկերուն, նիմի պատարան հացերն ջանաց բարձրանալ հոգեկան սունդի զայտափերին, ներկայանենիվ Քիստոսու իրեր, նիմանքի զերացոյն հացը, որուն եկողը պիտի չքալցի և որուն հաւատացուց պիտի չժարաւի երեբք:

* Օգոստ. 1. — Վարդապահ Աննելոց. Ս. Պատարագ մատուցուցան ի Ս. Քրիչի, ուր քարոզեց Տ. Գավակ Վլր. մինչ կենք գրիստոսուն է և մեռան չան բնարանով: Բացատրեց թէ ինչպէս մասեւ վրատարաւթիւնը մը պիտի ըլլայ Քըստոսունեային համար եթէ երեբք անիկա քայլ Քրիստոսուն երեկուած համար կարգավոր իրերի հետքերուն վրայ, որոնք ինչ են Քիստոսուն եկած պիտի չպատի չարաւի երեբք:

* Օգոստ. 2 Զիշ. — Այսօր մկնեցան Տ. Տիրան Վլր. Ներսոյեան, որ Ամեն. Ս. Պատրիարք Հօր Տերութեանը նշանագրաւած էր նարգիկ թեմին առաջնորդ՝ Տ. Վամաշապուհ Սրբազնանին փոխաւոր:

Դախորդ երեկոյին, Ամեն. Ս. Պատրիարք Հայր Միաբնարտեան Ս. Աթոռոյ մէջ ներկայ անառները հաւաքած էր մրգասականին մը շարջ խօսեցան նախ ինչ Ս. Պատրիարք Հայրը. ուուա իր Հայրական յօրութիւնը և օրուուն թիւնը, որոնց պատասխանեց Հայր Տիրան լի բարխագիտական զայտուներով: Ապա Ս. Պատրիարք Հայր մէկնեցան սեղանէն թռլուզ որ ներկայաներ առելի պարա արտայալաւուն իրենց զայտուներուն խօսեց ամէնքին ալ մի ըստ միջնէ ըլլին պէտքի մտերիմ խօսքեր և բարեմազթանցներ, յուսուած էին աննանքն ալ ուսենք կարսուածիւնն Ամեն միանգամայն պատասխանեց Զ. Տիրան սիրալիք զայտամար: Հաւաքոյթը վրիշացաւ և լաշիկութ Քիստոսուն շարականի երեկուազուած թեամբ:

Այս առաւած վանքի մեծ զուռք հրաժեշտի իշած էին բոլոր Վարդապետ եղբայրներ, Սարկաւածներ, աշակերտներ և ծախօններ Ամեն բենեա և կրծեալուն առնելով մէկնեցան չ. Տիրան, ուղարկի Գէրութ ուրիշ պիտի անցնի հալէպ իր ծնողքն մու և ապա Պէյրութէննաւ առնելով ամսոյ Ցին պիտի մեկնի իր պալտանտեղըն Բարիք: